

2160

$$\begin{array}{r} 43 - 8 \\ \hline 35 \end{array}$$

+8
D-52

ՀԻՅԻՆ Պ. ՊԱԼԵՎԱ ԳՐԱՏԱՆ

24 APR 20

ԷՄԻԼ ՕԹՈ-ԹԵՐՁԵԱՆ

ԸՆԹԱՑՔ ՖՐԱՆՍ. ԼԵԶՈՒԻ

Ն Ա Բ Ս Ե Շ Ա Տ
ԶՐՈՒՑԱՏՐԱԿԱՆ ՈՒՍՄԱՆ
ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

Ի ՊԵՏԱ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԱՑ

ՄԱՍՆ Բ.



Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

1912

Mass mgt

14911-58

Ր 2013

ՇՊ-52

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏԱՆ

004.

17 004
20
20

400

2602-թէ

ԹԵՐՁԵԱՆ

23

ԸՆԹԱՑՔ ՖՐԱՆՍ. ԼԵԶՈՒԻ ԷՄԻԼ ՕԹՈՒ


Վ Ա Բ Ս Ե Ր Ա Տ Տ

ԶՐՈՒՑԱՏՐԱԿԱՆ ՈՒՍՄԱՆ

ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

Ի ՊԵՏԱ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂԱՑ

ՄԱՍՆ Բ.



Կ. ՊՈՂԱՆ ՓԼԽԸ
ԳՐԱՏԱՆ Պ. ՊԱԼԵՆՑ

12424

Ն Ո Ր Մ Ե Թ Ո Տ

ԶՐՈՒՑԱՏՐԱԿԱՆ ՈՒՍՄԱՆ

ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

Հ Ն Թ Ե Ր Ց Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ

(Շարունակութիւն Քերականի)

ՀԱՄԲ ՏԱՆԵՐ ԵՒ ԶՈՐՏՈՒՂՈՒԹԻՒՆՆԵՐ

ez er ed է զ ը ը ը է ը

ՀԱՐՃՈՒԹԻՒՆՆԵՐ

Un nez, buvez, lisez, peignez, priez, fermez, restez, blessez, taillez, veillez, voyez, veuillez, soyez, croyez, payez, essayez.

Rêver, jouer, saluer, pincer l'épicier, le menuisier, le danger, le messager, se noyer, aboyer.

Mon pied, un trépied, s'assiécl.

Հ Ն Թ Ե Ր Ց Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ն Ե Ր

Cherchez le bien, fuyez le mal. — Evitez de fumer, croyez-moi. — Dormez sur l'oreille. — Laissez

passer le cocher. — L'officier affronte le danger. — Priez le fermier de cultuvier mon verger. — Veuillez payer le boulanger. — Venez dîner chez moi. — Voilà le dernier rosier.

et es est t et es est

ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ

Un poulet, un plumet, un sifflet, un feuillet, l'œillet, le billet, le bouquet, la forêt, le cabaret, un crochet, un secret.

Mes, tes, ces, ses, des, les

Tu es poli. — Es-tu sage ? — Dis-moi bien si tu l'es. — Tu n'es qu'un dissipé. — Tu m'es fidèle.

M'est, t'est, s'est, c'est, n'est, l'est.

Ce n'est rien. — Il m'est dû peu de chose. — Il t'est dû un centime. — C'est lui qui s'est fâché.

ՀԵԹԵԲՐՅՈՒԹԻՒՆԵՐ

(Դիմել առ որ էտ, առանձին, և կը սկզբ)

Matin et soir embrasse ton père et ta mère. — Portez ce billet et revenez. — Il s'est chargé de son paquet et il est parti. — Prenez ce gilet et ce mantelet et donnez-les aux pauvres. — Qui est-ce qui est là ? — C'est le préfet et son valet.

t, d, s, x, z, ts, ds

համբ են՝ երբ բառերու ծայրը գտնուին ձայնաւոր տառէ
մը կամ eu, ou, oi, oeu բաղադրեալ ձայնաւորներէն
համբ.

I.

at	it	ut	et	ot	id	ed	is	os
„	ѣ	իւ	է	օ	ի	է	ի	օ
us	es	as	és	ix	ux	ez	iz	its
իւ	է (p)	”	է	ի	իւ	է	ի	ի
	ets		ats	ots	uts	eds	ids	
	է	”	օ	իւ	է	ի	ի	

ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ

Mes clés, ces cris, les blés, des brus, les rats, des pots, ces nids, tes pieds, un chat, le lit, ce mot, ton fouet, un fût, le salut, le dos, le jus, mon bras, un puits, ce nez, le riz, un prix, la perdrix, ce crucifix, le flux, le reflux, les près, des plis, ces plats, des flots, six lots, les nuits, tes jouets, des fichus, ces pâtés, les zéros, je lis, je ris, je fuis, je bus, je mets, tu vis, tu nuis, tu crus, tu te bats, il dit, il luit, il plut, il est, je suis pris, tu bus du jus, il vit dix nids, tu as des fruits, du riz et du pain bis.

2.

aut	oud	eut	aid	oit	œud	out
<i>o</i>	<i>m</i>	<i>fo</i>	<i>t</i>	<i>m</i>	<i>fo</i>	<i>m</i>
eus	oi.x	ous	eau.x	ais	ou.x	ois
<i>fo</i>	<i>m.m</i>	<i>m</i>	<i>o</i>	<i>t</i>	<i>m</i>	<i>m.m</i>

œux	oits	œuds	outs	oids	auts	ouds
<i>fo</i>	<i>t</i>	<i>fo</i>	<i>m</i>	<i>m.m</i>	<i>o</i>	<i>m</i>

ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ

Ces jeux, tes choux, les peaux, les toits, des sauts, ces nœuds, les traits, le droit: le défaut, ta noix, une faux, ce poids, la toux, un bois, six mois, deux bouts, trois voix, des cailloux, ces mauv, les métaux, des bocaux, les signaux, je bois, je dois, je vais, je peux, je bons, tu vois, tu fais, tu veux, tu mouds, il croit, il plait, il meut, il coud.

Veux-tu des poix? — Les veux-tu chauds ou froids? — Il doit dix sous. — Je couds deux nœuds. — Il fait la paix. — Vois-tu ces deux beaux chevaux?

t, d, s, ts, ds

Համբ հն՝ կրպ բառերու ծայրը գտնուին ան, ին, օն, օնի,
իեն, օմ, սմ, իմ սնդաղին հնչումներէն կամ հնչուն
բաղաձայնէ մը հոռքը.

1.

int	and	unt	ond	eint	end	ient
<i>fu</i>	<i>mñ</i>	<i>foñ</i>	<i>on</i>	<i>fu</i>	<i>fu</i>	<i>þfu</i>
ans	oms	ins	ums	ens	ams	oins
<i>mñ</i>	<i>on</i>	<i>fu</i>	<i>foñ</i>	<i>fu</i>	<i>mñ</i>	<i>m.þñ</i>

iens	onts	ands	unts	eints	oints	ends
<i>þfu</i>	<i>on</i>	<i>mñ</i>	<i>foñ</i>	<i>fu</i>	<i>m.þñ</i>	<i>fu</i>

ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ

Mes gants, tes dents, les ronds, des points, les vents, des bonds, ces glands, des fronts, ces soins, le pont, un chant, le défunt, mes mains, ces plans, les gonds, tes biens, les foins, les freins, ces trains, des monts, les parfums, je sens, je vends, je peins, je geius, tu rends, tu tiens, tu te plains, il sent, il prend, il joint, il craint.

Je sens mal aux dents. — Il craint les grands vents. — Je prends mes gants. — Tu tiens des grains dans tes mains. — Je vends des vins fins. — Dis-nous

tes noms et prénoms.—J'ai mal aux reins, mais je ne me plains pas.—Tu as deux cents bons points.

2.

<i>art</i>	<i>irt</i>	<i>ort</i>	<i>urts</i>	<i>erd</i>	<i>ars</i>	<i>ourd</i>
<i>arp</i>	<i>hp</i>	<i>op</i>	<i>hp-p</i>	<i>tp</i>	<i>ap</i>	<i>mp</i>
<i>eurt</i>	<i>airs</i>	<i>oirs</i>	<i>œurs</i>	<i>ards</i>	<i>erts</i>	<i>ords</i>
<i>kop</i>	<i>kp</i>	<i>mawp</i>	<i>kop</i>	<i>ap</i>	<i>kp</i>	<i>op</i>
<i>ourds</i>	<i>erds</i>	<i>ols</i>	<i>acs</i>	<i>els</i>	<i>ics</i>	<i>uls</i>
<i>mp</i>	<i>kp</i>	<i>ot</i>	<i>ap</i>	<i>tl</i>	<i>lp</i>	<i>pl</i>
	<i>ails</i>	<i>oucs</i>	<i>euils</i>			
	<i>ahl</i>	<i>mp</i>	<i>koh</i>			

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Des becs, coqs, les bals, des poils, tes chefs,
les mers, ces ports, des fleurs, des vols, ces boucs,
les chairs, trois quarts, un tort, je dors, je sors, je
pars, je sers, tu mords, tu cours, tu perds, il dort,
il tord, il meurt, il part.

Quand tu sors, tu te perds.—Je sais quels sont mes torts.—Tous les jours on nous sert des choux-

fleurs.—Je pars pour les mers du Nord.—Les bords de ces deux lacs sont tout verts. — Les becs de ces coqs sont très courts et tout noirs.

h, hs, p, ps, pt, pts համբ են հետեւալ բառերուն
ծալլիք:

Le plomb, l'aplomb, surplomb, le doubs, drap, des draps, trop, galop, sirop, loup, coup, beaucoup, cantaloup, exempt, camp, temps, corps, prompt, prompts. *Lijf*:

Ը, Ծ, ԾՏ, Յ, ՅՏ, ՅՏՏ համը են հետեւեալ բառերուն
ծայրը.

Croc, broc, acroc, que d'escrocs, raccroc, tabac, estomac, eric, jonc, tronc, donc, blanc, franc, francs, flanc, porc, instinct, succint, rang, les rangs, le sang, étang, ourang-outang, long, poing, coing, vingt, quatre vingts, bourg, faubourgs, legs *Liqñ*.

լ, լՏ համբ են հետեւեալ բառերուն ծայրը.

Un fusil, des fusils, outil, gentil, persil, coutil,
fournil, nombril, barils, chenil, gril, sourcil, pouls,
soul.

Ք կը հնչուի հետեւեալ բառերուն ծայրը.

Nœf, cerf, bœuf, œuf.

Իսկ համբ է հետեւեալ բառերուն մէջ.

clef, chef-d'œuvre, cerf-volant, bœuf-gras *hjñ*.

ե, ըս, տնտ ոովորաբար համբ են՝ երբ բառերու վերջը
գանուին ձայնաւորէ մը հաքը.

Une pie, des pies, la rue, des rues, ta joue, tes joues, je noue, tu lies, la voie, la vie, ils prient, ils suent, ils saluent. Կյն :

Հետեւեալ բառերու ծայրի բաղաձայնները կը հնչուի.

Տ. — Maïs, iris, cassis, gratis, métis, oasis, une vis, bis, un lis, jadis, as, atlas, vasistas, rébus, bloeus, typhus, omnibus, prospectus, cortès, aloës, Agnès, mérinos, albinos, mars, mœurs, ours, fils, Senlis, Tunis, Clovis, Arras, Burgos, Périclès.

Ւ. — Fait, vivat, c'est mat, exéat, ci-gît, subit, granit, déficit, gratuit, introït, aconit, accessit, net, Japhet, alphabet, dot, chut, brut, knout.

Ձ. — Sud, David, Alfred, le Cid, Valladolid, Talmud.

Ե. — Job, Jacob, rob, nabab, Moab, radoub.

Պ. — Cap, gap, jalap, julep, Alep, croup.

ՊՏ. — Laps, relaps, reps, biceps, forceps, Pélops.

ՊՒ. — Apt, rapt, abrupt, concept.

Տ. — Est, ouest, Brest, lest, zist, zest.

Ը. — Tact, intact, contact, exact, direct, indirect, correct, infect, intellect, strict.

Լ. — Il, vil, le nil, du fil, civil, puéril, profil.

Լ (լ). — Avril, babil, péril, grésil.

Ջ. — Jong, zig-zag, Berg, Zadig, Kiang.

Խ. — Styx, onyx, Alix, Félix, Phénix, Dax, borax, gex, silex, index, lynx, larynx, sphinx.

Հ Ա. Մ Ռ Ւ

Ի ասաւը համբ է հետեւեալ և ուրիշ կարգ մը բառերու մէջ.

հomme, habit, hiver, honneur, horloge, hôtel, hospice, hôpital, héritage, heure, herbe, humeur, histoire, horreur, hygiène, honoré, Héloïse, Hypolite, hyacinthe, Thomas, Thérèse, Théodore, Théophile, le Rhin, le Rhône, la Bohème, thé, thym, aujourd'hui, héroïsme, héroïne, héroïque.

Կ Ա. Գ Ա. Կ Յ Ո Ւ Բ Ի Թ Ի Կ Ն

Բառերու ծայրը գանուած համբ բաղաձայնները իրենցմէ եաքը եկալ բառին հետ կը կարդացուին, երբ այդ բառը ձայնաւոր տառապ մը կամ համբ հովլ մը ոկոփ :

Զ Տ Ա Խ (զ). — Chez eux, venez ici, soyez en paix, allez-y, prenez-en, mes amis, vous êtes ici, nous avons, ils ont, tes yeux, leurs habits, dix heures, deux amis, aux enfants, six ans.

Ւ. — Tout à coup, tôt ou tard, c'est injuste, que faut-il, pot-au-feu, cet hiver, il est hiver, il est honoré.

Ձ (պ). — Mon grand oncle, froid aux yeux, pied à terre, de fond en comble, quand il faudra, un grand homme.

Ե, Գ, Ջ (լ). — Cinq étage, coq-à-l'âne, sac au dos, bric à bras, il a bee et ongles, du tabac en poudre,

long oubli, rang élevé, sang et eau, cinq horloges, un long habit.

r.—Aimer à jouer, aller au jardin, premier ordre,

ch f կը հնչուի

1. երբ իրեն յաջորդէ r, l, n, m սասներէն մէկը
և կամ երբ բառի մը վերջը գանուի.

Chrétien, Christ, Christoph, Chloé, chlore, chronique, drachme, technique. Roch, Zurich, Munich, Baruch.

իսկ Almanach բառին ծայրը համբէ :

2. Հետեւեալ բառերուն մէջ .

Chœur, chorus, chorist, choléra, cholérique, écho, chaos, eucharistie, orchestre, archange, archaïque, archéologie, archiépiscopat, anachorète, Cham, Jéricho, la Chaldée, Machiavel, Melchisédech.

իսկ հետեւեալ բառերուն մէջ շ կը հնչուի բառնուի.

Michel, Achille, Psyché, Achéron, Joachim, Ezéchiel, Archimède, Kirsch, schisme, machiavélique.

Հետեւեալ բառերուն մէջի շեղագիր սասները համբ են .

Taon, août, Saône, toast, Caen, Jean, Jeanne, j'ai eu, j'eus, il eut, vous eussiez, une gageure, vergeure, faon, paon, Laon, Neufchâtel, Neufville, sangsue, vingtaine, vingtième, longtemps, Arnauld, Qui-

nault, sainte-Menehould, damner, damnation, condamnation, automne, le Béarn, Monsieur, sept, septième, baptiser, Baptiste, baptistaire, compte, compter, comptoir, sculpter, sculpteur, sculpture, exempter, dompteur, indomptable, promptitude, promptement, l'Aisne, les Vosges, Praslin, Nesle, Duquesne, Duchesne, Descartes, Desportes, asthme, astmatique.

m և p կը հնչուին հետեւեալ բառերուն մէջ .

Hymne, amnistie, somnambule, automnal, septembre, septuagénaire, exemption, rédemption, symptôme, impromptu, présomption, péremptoire, préemption, contempteur.

շ կ կը հնչուի second, secondaire, seconder, secondement բառերուն մէջ .

s q կը հնչուի Alsace, alsacien, Arsace, balsamine, balsamique, transit, transitif, transition, transiger, transalpin բառերուն մէջ :

X u կը հնչուի six, dix, soixante, Bruxelles, Auxonne, Cadix, Auxerre, anxerois, Xerxes բառերուն մէջ , իսկ q կը հնչուի sixième, dixième, deuxième, dix-huit, dix-neuf կ մէջ :

z h tz u կը հնչուի Rodez, Suez, Alvarez, Metz, Coblenz բառերուն մէջ .

tz g կը հնչուի Seltz, Goritz, Austerlitz, Söditz մէջ .

gn կհ կը հնչուի gnome, igné, ignition, stagnant,

stagnation, diagnostic, inexpugnable, regnicole, magnificat *բաներուն մէջ*.

Ա և հը հնչուի mille, million, milliard, millième, billion, ville, village, pupille, tranquille, codicille, distillé *մէջ*.

tie uի tier uիk կը հնչուին minutie, facétie, prophétie, calvitie, aristocratie, satiéte, diplomatie, insatiable, patient, cotient, capétiens, balbutier, initier *մէջ*.

Ա կը հնչուի ցէ եաթը՝

1. Երբ իրմէ եաթը եկալ ձայնաւորին վրայ .. ըլ-լայ, ինչպէս. ciguë, ambiguë, contiguë, ambiguïté, contiguïté.

2. Arguer, aiguille, aiguillon, aiguiser, lingual, Guadaloup, inextinguible, alguazil, Guadiana, *բաներուն մէջ*.

Ա կը հնչուի զէ եաթը հետեւալ բաներուն մէջ.

Equestre, questeur, questre, quitus, à quia, équ-angle, équilatéral, Quirinal, quintuple, quinquennal, quinquagésime, quinquagénaire *բաներուն մէջ*.

Ա ու կը հնչուի aquarelle, équateur, équation, aquatique, in-quarto, loquacité, quadruple, quadragénaire *բաներուն մէջ*.

Ա ու կը հնչուի écueil, recueil, accueil, cerceuil, orgueil, cueilli, recueilli, recueillir, accueillir, orgueilleux *մէջ*.

այ սի կը հնչուի Anday, Blay Bayer, Bayard և Bayonne *մէջ*.

ա ի կը հնչուի faisant, bienfaisant, bienfaisance, nous faisons, tu faisais, faiseur, faisan, faisanderie *մէջ*.

օ ուս կը հնչուի poêle, poelon, poelier, mèlle, mœlleux, mœlleusement, mœllon *մէջ*.

օ ի կը հնչուի OEdipe, œdème, œcuménique *մէջ*.

օ համբ է dessus, dessous, ressentir, ressentiment, ressort, resserrer, ressaisir, ressembler, ressemblance, ressource *բաներուն մէջ*.

իմ իւ եւ ին ին կը հնչուին Sélim, interim, immo-déré, immortalité, immobile, inné, innovation, immortalité *մէջ*.

օ շմակ են են կն կը հնչուին բաներու ծայրը (բացի են է) և հետեւալ բաներուն *մէջ*.

Emmanuel, décemvir, indemne, biennal, triennal, septennial, Mentor, appendice, Benjamin, Bengale, je tiens, il tient, chrétienté, sempiternal, agenda.

սմ օւ կը հնչուի բաներու ծայրը. rhum, album, pensum, opium, minimum, maximum, muséum.

սն օւ կը հնչուի sund, punch (բօն), de profundi-s *մէջ*.

վ վ կը հնչուի wagon, wagram, wisigoth, West-phalie *մէջ*.

վ ու կը հնչուի whig, whist, wiski, Berwick, Wattignies *մէջ*.

վ սի արմէք ունի Newton, Glascow, Poniatowski *մէջ*.

շ, շշ շ կը հնչուին shako, shérif, shéling, schla-gue *մէջ*.

101—Երևան մեթուս Ֆրանս. Լեզուի
7/11/1922
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

ՇԵՇՑՐ ԵՒ ԱԿՏՈՒԹՅՈՒՆՆ

accent aigu	, virgule
accent grave	. point
accent circonflexe	; point et virgule
tréma	: deux points
apostrophe	? point d'interrogation
trait d'union	! point d'exclamation

Ուսուցիչը կրնայ, յետազայ դասերուն հետ միատեղ,
ընթերցանութեան վարժութիւններ ընել տաղ աշակերտ-
ներուն :

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

ԴԱՍ Ա.

Յ Օ Դ

(L' A R T I C L E)

Յօդը գոյականին սեռը (genre) կ'որոշէ : Սեռը գրան-
սերէնի մէջ երկու է . արական (masculin) և իզական
(féminin):

Յօդը երկու սեռակ է . որոշեալ և անորոշ:

1. Որոշեալ յօդը (l'article défini) եզակի արականի
համար լե է , իզականի համար լա , և երկու սեռի յոք-
նակիի համար լես .

le livre	գիրքը	la plume	գրիչը
le soleil	արեւը	la lune	լուսինը
les livres	գիրքերը	les plumes	գրիչները

ԾԱՆՈԹ. — Թէ՛ կանոններու և թէ՛ բառերու ցան-
կերուն մէջ գանուած բոլոր օրինակներն ու բառերը պէտք
է դոց սովորիլ :

Le և la եզակի յօդերը կը կրծաստուին երբ իրենցմէ՛
նոքը ձայնաւորով կամ համը իսկ սկսող բառ մը գայ ,
այսինքն ե և a գիրերը կը վեսցուին և անոյլ ասպարած
(apostrophe) մը կը գրուի .

l'ami	բարեկամը	փոխանակ	le ami /
l'homme	մարդը	»	le homme /
l'amie	բարեկամուհին	»	la amie /
l'herbe	խոտը	»	la herbe /

Այսպէս կրճատուած յօդը կը կրչուի կրճատուած յօդ
(article élidé) : Այս կրճատումը յոքնակի մէջ տեղի
չանենար և լուսական միայ անփոփոխ:

Les amis, les amies, les hommes

2. Անորոշ յօդը (l'article indéfini) եզակի արականի
համար սո (մէկ) է և եզակի իգականի համար սու:
Սո վահանակ մը սու վահանակ մը և ան-
փոփոխ կը մնայ ձայնաւորէ մը կամ համբ իէ մը առաջ.

Սո ամի բարեկամ մը, սո ամի բարեկամուհի մը.
Սո հանդաւ մը, սո ժամ մը.

3. Բոլոր յօդերը ուղղականի և հայցականի մէջ
անփոփոխ են միշտ, հետեւաբար լու գիրը, լու լուսինը են. թէ՛ ուղղական են և թէ՛ հայցական միան-
գաման:

4. Յօդի մէկ ուրիշ ձեւն ալ կայ, որ կը կրչուի
մասնական յօդ (article partitif) և որու վրայ պիտի խօ-
սնիք Դաս Ե ի մէջ :

ԾԱՆՈԹ .—Յաջորդ բառերու ցանկին մէջ գոյա-
կաններու սեռերը ցոյց արուած են ար. կամ իդ. տառե-
րով : Աչակերպը, իբրև առաջին համանգ, իւրաքան-
չիւր բառի առջեւ պիտի գրէ նախ որոշեալ և յետոց
անորոշ յօդը՝ ինչպէս պէր հայր, լո պէր հայրը, սո
պէր հայր մը են .:

ԲԱՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

պէր	ար.	հայր	պոմպ իդ.	խնձոր
մէր	իդ.	մայր	պօր	առանձ

ենան	ար.	և իդ.	առաջ	շապեա ար.	գլխարկ
լիւր	ար.		գիրք	արե	ծառ
շեվալ	ար.		ձի	պան	հաց
րոզ	իդ.		վարդ	պլում	գրիչ
շիւն	ար.		շուն	օի	սագ
հանդ	ար.		զգեստ	օնցե	հօրեղբայր
յանդ	ար.		պարտէզ		մօրեղբայր
օւսեա	ար.		թուչուն	տանց	հօրաքոյր
բուրդ			ծաղիկ		բաքոյր
հոնք	ար.		պասիւ	նօիք	ընկոյզ
շերի	իդ.		կեռաս	օւ այս	ուն
մոն	ար. իմ		մա իդ. իմ.	և և օւ կամ	

Je և Tu գուն Il (իդ. elle) ան
Nous մնիք Vous գուք Ils (իդ. elles) մննիք

Je ձայնաւորէ մը կամ համբ իէ մը առաջ կրճատ-
ուելով կ'ըլլայ յ'

J'ai ունիմ	Nous avons ունինք
Tu as ունիս	Vous avez ունիք
Il (elle) a ունի	Ils (elles) ont ունին

ՀԱՐՑԱԿԱՆ ԶԵՒ

Ա-յէ (էժ) ? Իս ունիմ	Ավոն-նու՞ ? մնիք ունինք
Աս-տւ ? գուն ունի՞ս	Ավե-նու՞ ? գուք ունի՞ք
Ա-տ-իլ (ա-է-էլլե) ? ան ունի՞ս	Օնտ-իլ (օն-է-էլլե) ? աննու՞ն

ԾԱՆՈԹ .—Դիտել առ ես, դուն, ան են . որ սո-
վորաբար հայերէնի մէջ զանց կ'առնուին, ֆրանսերէնի
մէջ անպատճառ պէտք է զբուին :

ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ

ՀՐԱՀԱԿԱԳ. 1

J'ai la rose.—J'ai une rose.—Tu as le livre.—As-tu un livre ?—Il a une pomme.—Le père a un jardin.—La mère a le pain.—L'enfant a la pomme. Un enfant a une pomme.—La tante a une oie,—Mon oncle a un chien.—Le père a le cheval.—Le père a un cheval.—Nous avons une pomme et une poire.—Vous avez l'honneur. — Avez-vous une fleur ? — J'ai l'habit ?—Elle a un chapeau.—L'enfant a un oncle et une tante.

ՀՐԱՀԱԿԱԳ. 2

1. Գիրքը ունիմ. — Վարդ մը ունիմ. — Գլխարկը ունիմ. — Շուն մը ունիմ. — Խնձոր մը ունիմ. — Զգեստը ունի. — Հայրա թռչուն մը ունի. — Սն տանձ մը ունի. — Սն հացը ունի. — Գլխարկ մը ունինք. — Բարեկամ մը ունինք. — Սաղ մը ունիք. — Պարտէզ մը ունիք :

2. Զի մը ունիք. — Կեռաս մը ունիք. — Անոնք (ար.) պտափեն ունին. — Սն (իգ.) ընկոյզ մը ունի. — Տղան գիրք մը ունի. — Թագուհին վարդ մը ունի. — Հօրաքոյրա թռչունն ունի. — Հօրեղաքոյրս շունն ունի. — Մայրը բարեկամուհի մը ունի :

ԶՐՈՒՑՄԱԽԹԻՒՆ (CONVERSATION)

Ai-je la plume ?

Vous avez la plume.

As-tu la rose ?

Oui, j'ai la rose.

Avez-vous un livre ? Oui, nous avons le livre. L'enfant a-t-il un chien ? Oui, l'enfant a un chien. L'oncle a-t-il une pomme ? Non, il a une poire, Avez-vous un oiseau ? Oui, j'ai un oiseau. Ont-ils un oncle ou une tante ? Ils ont un oncle et une tante.

A-t-elle le pain ? Oui, elle a le pain. A-t-il un chapeau ? Oui, il a mon chapeau. Avez-vous ma plume ? Non, j'ai votre livre.

ԴԱՍ

ԳՈՅԱԿԱՆ

(L E S U B S T A N T I F)

Բացի նախորդ դասին մէջ նշանակուած սեռէն, կամ նաև գոյականներու հոդվածներն ու յոզնակիի կազմութիւնը, որոնց պէտք է ուշադրութիւն ընել :

ԳՈՅԱԿԱՆՆԵՐՈՒ ՅՈՒԹՆԱԿԻՒ

Ընդհանուր կանոն . — Ֆրանսերէնի մէջ գոյականներու յոքնակին կը կազմուի եղակիին ծայրը և մը աւելցնելով, որ համը է .

la pomme խնձորը

l'habit զգեստը

la maison տունը

les pommes խնձորները

les habits զգեստները

les maisons տունները

Սպահ ընդհանուր կանոնն ունի սակայն հետեւել
բացառութիւններ :

1. — Այս գոյականները, որոնք եղակիի մէջ 8, Խ
կամ 2 կը վերջաւորին, յոքնակիի մէջ անփոխու կը
մնան, ինչպէս.

- | | | | |
|---------|----------------|----------|-------------------|
| le bas | գուլպան | les bas | գուլպաները |
| la noix | ընկոյզը | les noix | ընկոյզները |
| le nez | քիթը | les nez | քիթերը. |

2. — Եղակիի մէջ աւ, եաւ, ես կտո՞ւ օսս վերջու-
լորող բառերը յոքնակիի մէջ իրենց ծայրը համը չ մը
կ'առնեն փոխանակ Տի, ինչպէս

- | | |
|---------------------------|--------------------------------|
| le chapeau <i>գլխարկը</i> | les chapeaux <i>գլխարկները</i> |
| le feu <i>կրակը</i> | les feux <i>կրակները</i> |
| le vœu <i>ուժաբը</i> | les vœux <i>ուժաբները</i> |

3. — Եղակիի մէջ օս վերջաւորող բառերը յոքնակի կ'ըլլան լնդհանուր կանոնին համեմատ իրենց ծայրը համը և մը առնելով, ինչպէս.

- le clou *գամբը* les clous *գամերը*
 բացի հետեւեալ եօթը բառերէն, որոնք յուքնակիլի մէջ
 երեսց ծայրը համբ չ մը կ'առնեն.

- | | | | |
|------------|-----------------|--------------|--------------------|
| le bijou | <i>բոհարը</i> | les bijoux | <i>բոհարները</i> |
| le caillou | <i>կայցքարը</i> | les cailloux | <i>կայցքարերը</i> |
| le chou | <i>կաղզամբը</i> | les choux | <i>կաղզամբները</i> |
| le genou | <i>ծունդը</i> | les genoux | <i>ծունդերը</i> |
| le hibou | <i>բուռն</i> | les hiboux | <i>բուռերը</i> |
| le joujou | <i>խաղալիկը</i> | les joujoux | <i>խաղալիկները</i> |
| le pou | <i>բջիջը</i> | les poux | <i>բջիջները</i> |

4. — Եղակիկ մէջ ալ և ալ զերջաւորող բառերու

այդ վերջաւորութիւնները յոքնակի մէջ առ ի կը փոխ-
ութին .

- | | | | |
|------------|---------------------|--------------|------------------------------|
| le cheval | <i>ձին</i> | les chevaux | <i>ձիերը</i> |
| le général | <i>զօրավարը</i> | les généraux | <i>զօրավարները</i> |
| l'animal | <i>կենդանին</i> | les animaux | <i>կենդանիները</i> |
| le travail | <i>աշխատութիւնը</i> | les travaux | <i>աշխատու-
թիւնները</i> |

- ԾԱՆՈԹ. — Այս կանոնին գլխաւոր բացառութիւններն են bal պարահանդիս, portal մեծ դուռ, éventail հողմանար, détail մանրամասնորիւն բառերը, որոնք յոքնակի մէջ և մը կ'առնեն իրենց ծայրը։ Այս մասին աւելի ընդարձակ ծանօթութիւններ պիտի դրուին աւելի եաքը։

5. — Անկահան են le ciel *kr̥kʰb̥ʰs̥l* և l'œil *w̥ʃl*
լսուելով, սրանց յաքնակին կ'ըլլոյ les cieux և les yeux.

6. — Գոյականներ կան, սրբնք միայն յոքնակի կը գործածուին, ինչպէս les environs, շրջականը, լեռները և տեղական լուսարը, մասնաւոր մասնաւոր կը կան:

- 7 . - Գոյականներ ալ կան , որոնք յոդնակի մէջ
եղակիբէն տարբեր նշաննակութիւն ունին .

- | | | | |
|-----------|--------------|-------------|--|
| le ciseau | <i>կուր</i> | les ciseaux | <i>մլպաս</i> |
| le fer | <i>երկաթ</i> | les fers | <i>շղթայ</i> (<i>դաստիարակութեանի</i>) |

- la lunette զիսակ les lunettes ակնոց
 (Աւելի ընդարձակ տեղեկութիւններու համար տես-
 նել վերջին դաստիարակք) :

ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

le canif	դմլին	le pays	երկիրը
le frère	եղբայրը	le nom	անունը
la sœur	քոյրը	le jeu	խաղը
la porte	դռւորը	la souris	մուկը
la maison	տունը	le corail	բուսաքը
le château	դղեսկը	le canal	ջրանցքը
le palais	պալատը	le chameau	ուղար
un tableau	նկար մը	le couteau	դանակը
le chat	կատուն	aussi	նաև, ալ
voici	ահաւասիկ	vu	աեսած
deux	երկու,	trois	երեք
J'avais	ունէի	Nous avions	ունէինք
Tu avais	ունէիր	Vous aviez	ունէիք
Il (elle) avait	ունէր	Ils (elles) avaient	ունէին

ՀԱՐՑԱԿԱՆ ԶԵՒ

Avais-je?	ունէի՞	Avions-nous?	ունէինք
Avais-tu?	ունէի՞ր	Aviez-vous?	ունէիք
Avait-il (elle)?	ունէր	Avaient-ils (elles)?	ունէին

ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀՐԱՀԱԿԱՆ 3

Nous avions un canif. — Vous aviez deux canifs. — Mon frère a les couteaux. — La maison a

deux portes. — Avais-je les noix? — Aviez-vous les bijoux? — Oui, nous avions les bijoux. — Le prince avait trois châteaux. — Ma mère a les coraux. — Elle a aussi les bijoux. — Voici quatre souris. — Les enfants avaient trois pommes. — Mon oncle avait deux chevaux. — Les tantes ont les tableaux. — Les échamaux ont une bosse (*սապան*). — Ma mère a deux sœurs.

ՀՐԱՀԱԿԱՆ 4

1. — Երեք եղբայր ունիմ. — Մարդը երկու բազուկ (bras) ունէր. — Կայծքարերն ունէի. — Ծաղիկներն ունէիք. — Ահաւասիկ խնձորները, տանձերն և ընկոյզները. — Ահաւասիկ նաև տուները, դղեսկները, պալատները. — Սն (իգ.) գլաւարկներն ունէիք. — Ոչ, հանդերձներն ունէր. — Երկիրները ջրանցքներն ունին. Հայրա չորս նկար ունի. — Երկու ուղար և երկու ձի տեսած եմ (ունիմ տեսած):

2. — Գոհարներ ալ տեսած էք (ունիմ տեսած). — Տղաք երեք կաղամբ ունէին. — Սնոնք (իգ.) երկու շուն և երեք կատու ունէին. — Տղոց (des enfants) խաղերը տեսած էք (ունիմ տեսած). — Ոչքը միծ (grand) է. — Ես երկու աչք ունիմ:

ՀՐԱՀԱԿԱՆ 5

(CONVERSATION)

Avions-nous un canif?	Oui, vous aviez un canif.
Avais-je les couteaux?	Oui, tu avais les couteaux.
As-tu vu les chameaux?	Oui, j'ai vu les chameaux et les chevaux.

Avez-vous vu aussi
les châteaux
Avez-vous les bijoux ?

Les enfants ont-ils les
habits ou les chapeaux ?
Avaient-ils vu les feux ?
La tante a-t-elle les
joujoux ?

Avez-vous les tableaux ?

Mon père a-t-il un chat ?

Combien de (*քանի՞*)
frères avez-vous ?

Combien de sœurs
avez-vous ?

Avez-vous vu les amis ?

Ma tante avait-elle les
ciseaux ?

Mon oncle a-t-il un
chapeau ?

Les sœurs avaient-elles
les couteaux ?

J'ai vu les châteaux et les
palais.

Ma tante a les bijoux et
les coraux.

Les enfants ont les habits
et les chapeaux.

Oui, ils avaient vu les feux.

Non, les enfants ont les
joujoux.

Oui, j'ai les tableaux.

Oui, il a un chat et un
chien.

J'ai trois frères.

J'ai deux sœurs.

Oui, nous avons vu les amis.

Elle avait les ciseaux et les
plumes.

Il a trois chapeaux.

Non, elles avaient les ci-
seaux.

ԴԱՍ Գ.

ԳՈՅԱԿԱՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐԸ

Թրանսերէնի մէջ գոյականները իրենց վերջաւորու-
թիւնը փոխելով չեն հողովուիր, այլ իրենցմէ առաջ դ
կամ ա նախադրութիւնները դրուելով։

Սրբէն լսինք թէ ուղղականը (nominativ) և հայցա-
կանը (accusativ) իրարունան են միշտ. իսկ այս երկու-
քէն զատ կան ուրիշ երեք հողովներ ալ, որոնք են
սեռական (génitif) *տրական* (dative) և բացառական (ablatif).

ՅՈՒՂԱՍՏ 1.

ՍԵՌԱԿԱՆԻ ԵՒ ԲԱՑԱՌԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Որո՞ւն (իիմին), *որո՞ւն*, ուսկից հարցումներուն պա-
տասխաննին համար յօդէն և գոյականնէն առաջ դ նա-
խադրութիւնը կը դրաւի, ինչպէս. *որո՞ւն* առունք, պա-
տասխան, մօրը առունք. la maison de la mère, *որո՞ւն*
առիր այս ծաղիկը, մօրմէն. de la mère.

Հետեւեալներուն պէտք է լսու ուշադրութիւն ընել.

1. *Եթէ* de էն անմիջապէս հարը արական le (ոչ
թէ l') յօդը գայ, de le կը փոխաւի սիր. ինչպէս.

Ուդ. — Le père հայրը

Սեն. — Du père (փոխանակ de le père) հօրը

Բացա. — Du père » » » հօրմէն

Աւդ. — Le chien շունը

Սեռ. — Du chien (փոխանակ de le chien *ի*) շունին
Բացա. — Du chien (“ ” ” ” շունէն

2. — Իսկ երբ յօղը կրծատուած (1) է, այն ատեն
Կըլլայ de l', ինչպէս

Աւդ. — l'ami բարեկամը

Սեռ. և Բացա. — de l'ami բարեկամին կամ բա-
րեկամէն.

3. — Նոյնպէս իգական la յօղը de ին հետ չի միա-
նար, և կ'ըլլայ de la ինչպէս.

Ուդ. — La mère մայրը

Սեռ. և Բացա. — de la mère, մօրը կամ մօրմէն:

4. — Յոքնակիի մէջ de միշտ միանալով les յօղին
հետ՝ կ'ըլլայ des. թէ՛ արականի և թէ՛ իգականի մէջ,
ինչպէս.

Les chiens (*ար*) շուները, des chiens (փոխանակ
de les chiens *ի*), շուներուն կամ շուներէն.

Les roses (*իզ*) վարդերը, des roses (փոխանակ de
les roses *ի*), վարդերուն կամ վարդերէն.

5. — Իսկ սո, սու անողու յօղերէն առաջ de նա-
խադրութիւնը միշտ կը կրծատուի և կ'ըլլայ d', ինչպէս.

Un père, հայր մը, d'un père (փոխանակ de un
père *ի*), հօր մը կամ հօրմէ մը

Une rose վարդ մը, d'une rose (փոխանակ de une
rose *ի*) վարդի մը կամ վարդէ մը.

Սյապէս ալ d'un livre, d'une maison, d'un
chien են:

ՅՈՒՌԱԾ 2.

ՏՐԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

Որո՞ւ (իլմէ) հարցումնն պատասխանին համար
ֆրանսերէնի մէջ յօղէն առաջ և նախադրութիւնը կը
դրուի, ինչպէս.

à la mère մօրը, à l'enfant տղուն են:

1. — Եթէ անախադրութիւնէն անմիջապէս ետքը
արական le յօղը դայ (ոչ թէ l') աև le միանալով կը
փոխուի առ *ի*, ինչպէս.

Le père հայրը, Տրակ. — au père (փոխանակ à le
père *ի*) նոյնպէս au livre (գիրքն), au frère (եղբօրը) ևն:

3. — Նոյնպէս à կը միանայ իրմէ անմիջապէս ետքը
եկող les յոքնակի յօղին, և երկու սեռերու յոքնակի
արականը կ'ըլլայ առաջ ով, ինչպէս. les pères, հայրերը.
Տրակ. — aux pères (փոխանակ à les pères *ի*) հայրե-
րուն. les sœurs քոյրերը, Տրակ. — aux sœurs (փո-
խանակ à les sœurs *ի*) քոյրերուն.

ԾԱՆՈԹ. — De և à նախադրութիւնները մի միան
le և les յօղերուն հետ կը միանան. ուրիշ ամէն ատեն
անփոփոխ են, և միայն de էն անմիջապէս ետքը ձայ-
նաւորով սկսող բառ մը եկած ատեն՝ de կրծատուելով
կ'ըլլայ d': Սյապէս երբ գոյականէն առաջ փոխանակ
յօղի՛ ցուցական ածական (adjectif démonstratif) մը (ce
կամ առաջ *ար*), կամ սացական ածական (adjectif
possessif) մը կայ (mon *ար*, ma *իզ*, իս. ton *ար*, ta
իզ, քու. son *ար*, sa, *իզ*. *իր*. notre *ար*, և *իզ*, մեր,
votre *ար*. և *իզ*. ձեր, leur *ար*, և *իզ*. *իրենց*), անոնցմէ

սուաչ պարզապէս de կը դրուի սեռականի և բացառականի համար, իսկ ձ տրականի համար, ինչպէս.

<i>Ուղ.</i>	ce livre	<i>այս գիրքը</i>
<i>Ուն. և բաց.</i>	de ce livre	<i>այս գիրքին, այս գիրքէն</i>
<i>Տրակ.</i>	à ce livre	<i>այս գիրքին</i>

<i>Ուղ.</i>	mon ami	<i>բարեկամս</i>
<i>Ուն. և բաց.</i>	de mon ami	<i>բարեկամիս, բարեկամէս</i>
<i>Տրակ.</i>	à mon ami	<i>բարեկամիս</i>

(Յոքնակիներու համար տեսնել դաս ԺԱ.)

Յ Օ Դ Ո Ւ Ա Ծ 3.

ՀՆԴՀԱՆՈՒՐ ՅՈՒՑՈԿ ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐՈՒ

Ա. ԱՐԱՆԵՑԱ, ՅՈՒՆԱ

<i>Եղակի (Singulier)</i>	<i>Յովակի (Pluriel)</i>
<i>Ո.</i>) la mère <i>մայրը</i>	<i>Ո.</i>) les mères <i>մայրերը</i>
<i>Բ.</i>) de la mère <i>մօրը</i> , <i>մօրմէն</i>	<i>Բ.</i>) des mères <i>մայրերուն,</i> <i>մայրերէն</i>
<i>Տ.</i> à la mère <i>մօրը</i>	<i>Տ.</i> aux mères <i>մայրերուն</i>
<i>Հ.</i>) le père <i>հայրը</i>	<i>Հ.</i>) les pères <i>հայրերը</i>

<i>Ո.</i>) du père <i>հօրը</i> , <i>հօրմէն</i>	<i>Ո.</i>) des pères <i>հայրերուն,</i> <i>հայրերէն</i>
<i>Տ.</i> au père <i>հօրը</i>	<i>Տ.</i> aux pères <i>հայրերուն</i>
<i>Բ.</i>) l'habit <i>զգեստը</i>	<i>Բ.</i>) les habits <i>զգեստները</i>
<i>Հ.</i>) de l'habit <i>զգեստին</i>	<i>Հ.</i>) des habits <i>զգեստնե-</i> <i>րուն, զգեստներէն</i>
<i>Տ.</i> à l'habit <i>զգեստին</i>	<i>Տ.</i> aux habits <i>զգեստնե-</i> <i>րուն.</i>

Բ. ԱՆԱՐՈՇ ՅՈՒՆԱ

<i>Արական (masculin)</i>	<i>Իգական (féminin)</i>
<i>Ո.</i>) un enfant <i>աղայ մը</i>	<i>Ո.</i>) une plume <i>գրիչ մը</i>
<i>Հ.</i>) d'un enfant <i>աղու մը</i>	<i>Ո.</i>) d'une plume <i>գրիչի</i> <i>աղէ մը</i> <i>մը, գրիչէ մը</i>
<i>Տ.</i> à un enfant <i>աղու մը</i>	<i>Տ.</i> à une plume <i>գրիչի մը</i>
<i>Գ. ՅՈՒՑՈԿԱՆ ԱԾԱԿԱՆՈՎ (ce, cette)</i>	
<i>Ո.</i>) ce livre <i>այս գիրքը</i>	<i>Ո.</i>) cette maison <i>այս տունը</i>
<i>Հ.</i>) de ce livre <i>այս գիր-</i> <i>քին, այս գիրքէն</i>	<i>Հ.</i>) de cette maison <i>այս</i> <i>տունին, այս տունէն</i>
<i>Տ.</i> à ce livre <i>այս գիր-</i> <i>քին</i>	<i>Տ.</i> à cette maison <i>այս</i> <i>տունին</i>

Դ . ԱՏԱՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՈՎ (mon, ma և ն)

Ռ .)	մոն քրեացիս	Ռ .)	մա քոյրս
Հ .)	մոն քրեացիս	Հ .)	մա քոյրս
Ս .)	մոն քրեացիս,	Ս .)	մա քոյրս,
	եղբօրս, եղբօրմէս		քըովմէս
Տ .	մոն քրեացիս	Տ .	մա քոյրս

Բ Ա Բ Ե Բ

Dieu	Աստուած	la terre	Երկիրը
le créateur	արարիչը	le voisin	Դրացին
le monde	աշխարհը	le prince	Իշխանը
le sommeil	քունը	l'oise	(իգ.) սագը
l'image	(իգ.) պատկերը	le jeu	Խաղը
la mort	մահը	la plume	Գրիչը, փետուրը
la feuille	տերերը, թերթը	ennemi	Թշնամի
la plante	բոյսը	la chambre	Անեակը
le cousin	հօրեղբօրորդին	le papier	Թուղթը
	մօրեղբօրորդին	le cahier	Մետրակը
la ville	քաղաքը	la cousine	հօրեղբօրադին
la table	սեղանը		
le roi	թագաւորը	ջիկ	մօրեղբօրադին
(il) est է, (ils) sont են, je donne կուտամ, qui ? ո՞վ à qui? որո՞ւն			

ՀՐԱՀԱՐԿԱ. 5

Le père de l'enfant.—Le père de cet enfant.—
La mère des enfants.—La fenêtre de cette chambre.

—La porte de la maison.—Les fenêtres des chambres.—
—Les portes des maisons.—Les fenêtres du palais.—
Le chat est un animal.—Les chats sont les ennemis
des souris.—Le sommeil est l'image de la mort.—
Le château est au prince.—Je donne le livre à l'enfant.—Je donne la plume aux enfants.—Le livre est
à mon frère.—Le jeu est à ma sœur.—Les images
des princes.—Les feuilles de cette arbre.—Les fenêtres
de cette maison.—Le papier de ce livre.—Le cahier
de mon cousin.—La ville est au prince.—
La table de ta sœur.—Le cahier d'un enfant.—Je
donne ce livre à un ami.—Le canif est à mon père.
— Les feuilles des fleurs.—La pomme est à ma
tante.

ՀՐԱՀԱՐԿԱ. 6

1. —Հօրեղբօրս որդին .—Հօրեղբօրորդին եղբայրը .
—Մօրեղբօրադինները մայրը .—Քաղաքին դուռը .—Քաղաք-
ներուն դուռները .—Պալատին պատուհանները .—Սառ-
ուած աշխարհի արարիչն է .—Զգեստները քրյուրուն և
եղբայրներուն կուտամ .—Շուները կաստուներուն թշնա-
միներն են .—Իշխանը հօրս բարեկամն է .—Դրացին եղ-
բօրս թշնամին է .—Այս զիրքը հօրեղբօրս է .—Այս զիրքը
մօրաքընչս է .—Մօրս պատկերը .—Թուղթներուն փե-
տուրները :

2. —Պալատին պատուհանէն .—Տունին դուռնէն .
—Ծառերուն տերեւներէն .—Վարդին թերթերէն .—Պատկե-
րը եղբօրս դրացին կուտամ .—Ահաւասիկ քրոջս զգեստ-
ները .—Մազերուն աչքերը և շուներուն քիթերը .—Թա-

Գաւորին մահը .—Սյս վարդը որո՞ւնն է .—Սյս գրիչները որո՞ւնն են .—Աշխարհի ծառերը և տունկերը .—Պարտէցին ծաղիկները .—Տղուն քունը .—Սյս տունին պարտէզը .—Սյս պարաբէզին դուռնէն :

ԶՐՈՒՑՄԱՆԻԹԻՒՆ

(CONVERSATION)

As-tu un frère ? Oui, j'ai deux frères.
Ai-je la plume du cousin? Non, tu as la plume de l'enfant.
A-t-il vu le palais du roi? Non, il a vu les jardin du roi.
Ma sœur a-t-elle une rose? Oui, elle a une rose.
Les enfants ont-ils des fleurs? Oui, les enfants ont des fleurs.
Qui est cet enfant? Il est mon cousin.
Qui a les plumes de mon frère? Voici les plumes de votre frère.
A qui sont les noix? Elles sont à mon oncle.
A qui sont les poires? Elles sont à la tante de mon voisin.
A qui est cette maison? Elle est à mon frère.
Avez-vous vu le chien de mon oncle? Voici le chien de votre oncle.
A qui sont les oiseaux? Les oiseaux sont à ma cousine.

ԴԱՍ Դ.

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

(PROPOSITION)

Յրանսերէնի մէջ նախադրութիւնները կը դրուին գոյականէն ու անոր յօդէն կամ ածականէն առաջ և բացի և ա ա նախադրութիւններէն , որոնք , ինչպէս աեսանք , կը դործածուին գոյականին այլեայլ հոլովները կազմելու , միւսները անփոխիս են :

Ամենէն դործածական նախադրութիւնները հետեւեաներն են .

à þ , առ տական chez քովը , առանք
de սեղական , բացառական entre մէջուել , միջեւ
de վրայով , մասին պատմական pendant միջոցին , ատեն
avec հետ առաջ
dans մէջ devant առջեւ , առջեւէն
sans առանց après ետքը
pour համար derrière ետին , ետեւէն
sur վրայ դեմք
sous առալը contre դէմք
par . . . զործիական envers դէպի
пари միջեւ ևն .

Հ Ա Բ Ե Բ

a cour	բակը	la chambre	սենեալը
le toit	տանիքը	l'église (hq.)	եկեղեցին
l'école (hq.)	դպրոցը	la nuit	գիշերը
le maître	ուսուցիչը, մէրը	le jour	օրը, ցերեկը
l'eau (hq.)	ջուրը	la cuisine	խոհանոցը
la main	ձեռքը	la poche	գրպանը
la pluie	անձրեւը	où	ուր
l'argent (ur.)	արծաթը	ou	կամ
	ԴՐԱՄԸ	le canard	բազը
le pantalon	սապանը	Il (elle) demeure	կը բնակի
allé (ur.) allée (hq.)	գա-	nous parlons	խօսինք
	ցած	je parle	կամիմ
quoi ի՞նչ, ի՞նչ բան			

Je suis	եմ	Nous sommes	ենք
Tu es	ես	Vous êtes	եք
Il (elle) est	է	Ils (elles) sont	են

Հ Ա Բ Յ Ա Կ Ա Ն Չ Ե Բ Ի

Suis-je ?	Եմ	Sommes-nous ?	Ենք
Es-tu ?	Ես	Etes-vous ?	Եք
Est-il (elle) ?	Է	Sont-ils (elles) ?	Են
L'enfant est-il ?		Les enfants sont-ils ?	
La sœur est-elle ?		Les sœurs sont-elles ?	

Հ Ա Բ Ժ Ա Խ Թ Ի Ւ Ն Ե Բ Ի

ՀՐՈՋԱՆԳԻ 7

Je suis dans la cour.—L'oiseau est sur le toit.—Le maître est à l'école.—Es-tu au /à le/ jardin ? — Vahan est chez mon père.—Les chevaux sont devant la porte.—Après la pluie.—Pendant la nuit.—Avant le jour.—L'enfant est sous l'arbre.—Parmi les enfants.—Nous sommes derrière les arbres.—Ils sont entre la porte et la fenêtre.—Ce livre est pour mon frère.—Ma tente est à l'église.—Je suis sans argent.—Avec les livres de mon oncle.—Contre la pluie.—Notre ami demeure à Paris chez sa tante (dans la maison de sa tante).—Ton père est-il devant la porte?—Il est dans la chambre.—Qui est derrière la fenêtre?—Ma mère est dans la cuisine avec ma sœur.—Mon cuisin est allé (գացած է, գնաց) à l'église avec mon père.—Le livre est pour ton ami.—Nous parlons de ta mère et de ton frère.—Je parle des chevaux du prince.

ՀՐՈՋԱՆԳԻ 8

1.— Եկեղեցին մէջ .— Անձրեխ սինոցին .— Դրան առջևն եմ .— Եղայրս պարակն է (պարշեղին մէջն է) .— Բակն մէջն էք .— Գիշերուընէ առաջ .— Թռչունը տանիքին վրան է .— Երկու դանակները սեղանին վրան են .— Կատուներն ուր են .— Խոհանոցն են (անելի խոհանոցին)

մեջն են). — Հօրս, մօրս, ծաղիկներու, զգեստներու վրայ (վրայով) կը խօսիմ. — Խոհանոցը պարտէզին ևսեն է. — Դպրոցը ևկեղեցին բակին մէջն է:

2. — Հօրեղբօրորդիխ երկու տղաքը քաղաքն են (խաղային մեջ են). — Եղբայրդ դպրոցն է. — Զմելին ուր է. — Զմելին տափասխա զբանն (գրպանին մեջ) է. — Տղուն գիրքը սեղանին վրան է. — Կատուն սեղանին տակն է շունին հետ. — Վարդը ջուրին մէջն է. — Տանձերն ու խնձորները գրան ետին են. — Եղբայրս դպրոցն է առանց քրոջու. — Եղբօրդ հետ պարտէզ (տական) գացի. — Անձրեի միջոցին. — Պատուհանին դէմ.

ՉՐՈՒՑԱԾՔՈՒԹԻՒՆ

- Օù est ton frère ?
Օù est mon cousin ?
Օù sont les enfants ?
De quoi parlez-vous ?
(կը խօսիք հարց.)
Օù sont les fenêtres de
l'école ?
Votre cousine est-elle
à l'église ?
Qui est allé à l'église ?
Êtes-vous sous la pluie ?
Ton père est-il au jar-
din ?

- Il est dans la cour.
Il est au jardin.
Ils sont devant la porte.
Je parle des oiseaux du
jardin.
Les fenêtres de l'école sont
derrière l'église.
Non, elle est au jardin,
sous l'arbre.
Ma sœur est allée à l'é-
glise avec son maître.
Non, nous sommes sous le
toit de l'école.
Non, il est dans sa cham-
bre ou dans la cour.

Avez-vous vu les canards ? Oui, nous avons vu les canards et les oies.
Où sont les images ? Elles sont dans le livre de mon cousin.
Où est ton frère ? Il est allé au palais avant la pluie

ԴԱՍ Ե.

ՄԱՍՆԱԿԱՆ ՅՈԴ

(ARTICLE PARTITIF)

De, la, les որոշեալ յօդէն զատ՝ ֆրանսեւ-
րէնի մէջ կայ նաև մասնական յօդ մը, որ կը
դորձածուի երբ գոյականը որոշեալ չէ: Օթինա-
կի համար՝ երբ կ'ըսենք թուղթը ինձի սուր, որ
թուղթը ըլլալը որոշ է, մինչդեռ երբ ըսենք՝ ին-
ձի թուղթը սուր, այս կամ այն թուղթը չէ որ
կ'ուզենք, այլ ուեէ թուղթ: Նոյնպէս՝ ծառը մեծ
է նախադասութեան մէջ ծառը որոշեալ է, մինչ-
դեռ երբ ըսենք՝ չու ծառ չկայ, ծառը անո-
րոշ է:

Անորոշ գոյականները հայերէնի մէջ կը թարգ-
մանուին առանց յօդի, թուղթ, հաց, միս, գիևի
ևն., իսկ ֆրանսերէնի մէջ մասնական յօդով:

Մասնական յօդը կը կազմուի որոշեալ յօդէն
առաջ ։ նախագըտթիւնը դրուելով, որով կ'ըլ-
լայ եղակի արականի համար ։ (այսինքն ։ ու լու)
կամ ։ և եթէ գոյականը ձայնաւորով կամ
համբ հով կը սկսի, եղակի իդականի համար ։ ։
կամ ։ և եթէ նոյնպէս գոյականը ձայնաւո-
րով կամ ։ համբ հով սկսած է, . իսկ երկու սեռի
յոքնակիի համար ։ (de les) ։ Հետեւաբար
մասնական յօդի ուղղականը համանման է որոշ-
եալ յօդի սեռական ձեւին։

le pain հացը du pain հաց des pains հացեր
la viande միար de la viande միա des viandes միանք
l'arbre ծառը de l'arbre ծառ des arbre ծառեր
l'homme մարդը de l'homme մարդ des hommes մարդեր

ԾԱՆՈԹ. — Մասնական յօդի ուղղական և հայցական
ձևերն ալ համանման են։ Իսկ միւս հորդիւրուն, ինչ-
պէս նաև անոր զանազան գործածութիւններուն վրայ
(ածականով, բացասական բայով են.) առանձինն պիտի
խօսուի աւելի ետքը։

Բ Ա. Ռ Ե Ր

La farine, de la farine ա- le sel, du sel աղը, աղ
մորը, պիտը le sucre, du sucre շաքար-
l'or (ար.), de l'or սոկին, լը, շաքար
la prune սալորը սոկի լուսական պանիրը
la prune սալորը լուսական պանիրը

le plomb կազարը	le fer երկաթը
le crayon մատիտը	le beurre կարագը
l'œuf (ար.) հաւկիթը	le fruit պատուղը
le marchand վաճառականը	le garçon մանչը
la fille աղջիկը	le soulier մուճակը
le bas գուլպան	l'encre մելանը
le canard բադը	madame միկին
l'encrier կազամարը	mais բայց
ici հոս, là հոն	il y a կայ, կան
que ինչ, qui ով	y a-t-il ? կա՞յ

J'aurai	պիտի ունենամ
Tu auras	պիտի ունենաս
Il (elle) aura	պիտի ունենայ
Nous aurons	պիտի ունենանք
Vous aurez	պիտի ունենաք
Ils (elles) auront	պիտի ունենան

ՀԱՐՑԱԿԱՆ ԶԵՒ

Aurai-je ?	պիտի ունենամ
Auras-tu ?	պիտի ունենաս
Aura-t-il ?	պիտի ունենայ
Aurons-nous ?	պիտի ունենանք
Aurez-vous ?	պիտի ունենաք
Auront-ils (elles) ?	պիտի ունենան

ՎԱՐԺՈՒԹԻՒՆԵՐ

ՀՐԱՀԱՆԳԻ 9

J'avais de la farine et du sel.—Aviez-vous aussi du sucre?—Le père a de l'or et de l'argent.—La mère a des bijoux.—Tu auras du fromage.—Ton frère a du papier et de l'encre.—Il aura aussi des livres et des crayons.—Avaient-elles des fleurs et des fruits? Je donne à ton cousin des noix et des prunes.—Dans la cour il y a des oies et des canards. Mon cousin avait des chevaux et des chiens.—Ma cousine aura des chats, mais ma tante aura des oiseaux.—Dans le jardin il y a des arbres, des fruits et des fleurs.—Il y a des oies dans la cour de mon voisin.

ՀՐԱՀԱՆԳԻ 10

1.—Կարագ ու պանիր ունեինք.—Կարագ ու հաւակիթներ ունեիք.—Հացը հսո է... Հսո հաց կայ.—Հայրակապը ու երկաթը ուներ.—Քոյրս հաց ու պիւր պիտի ունենայ:—Գինի ունիքք.—Սյո՛, հաց ու գինի ունիմ:—Սհաւասիկ պտուղներ ու հաւկիթներ.—Վաճառականը շաքար և սուրճ ունի:—Հօրաքոյրս գոհարեղէններ ունի:—Գիրքեր, մասլիններ և զրիխներ կուտասմ այս մանջուն:—Սյո աղջկը թուղթ ու մելան ունէր:

2.—Հօրեղրօրդղիս առնձ (սանձեր) ու խնձոր (խընձներ) ունի, բայց զրացիս սալոր (սալորներ) և ընկոյզ (ընկոյզներ) ունի:—Հօրս բարեկամը ձիեր ու չուներ ունի:—Տուներ և պարտէղներ ունեինք.—Մուճակներ,

գուլպաններ և գլխարկներ կուտասմ քրոջդ:—Ծաղիկներ և զգեսաններ կուտասմ եղօրդ:—Բարեկամներ պիտի ունենաք:—Դպրոցին առջեւ ծառեր կան:—Սեղաններ վրայ թուղթ ու զիրքեր կան:—Կաղամարին մէջ մելան կայ:—Ծառին վրայ թռչուններ կան:—Սուրճին մէջ շաքար կայ:—Եղորս ստունը (յով) ձիեր և չուներ կան:—Եկեղեցին ու զպրոցին մէջտեղ ծառեր կան:—Հոս ձեզի համար ինձորներ կան:—Ո՞վ մելան ունի:—Բոյրս մելան ունի իր կաղամարին մէջ:

ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- | | |
|------------------------------------|--|
| Avez-vous de la farine? | Oui, nous avons de la farine et du pain. |
| Votre frère a-t-il du sel? | Oui, il a du sel et du sucre |
| Avez-vous du beurre et du pain? | Non, Madame, mais nous avons des fruits. |
| Votre sœur a-t-elle des crayons? | Non, mais elle a des plumes. |
| As-tu de la viande? | J'ai de la viande et du pain. |
| Les enfants ont-ils des poires? | Oui, et ils ont aussi des prunes |
| Qu'as-tu (que as-tu) sous le bras? | J'ai des livres. |
| Pour qui sont ces livres? | Ils sont pour mon maître. |
| Qui a du fromage? | Le marchand a du fromage. |
| Avez-vous de l'or? | Non, j'ai de l'argent. |
| Ta sœur a-t-elle du sucre? | Oui, elle a du sucre et du café. |

Y a-t-il des fruits dans votre jardin ? Oui, il y a des fruits et des fleurs dans notre jardin.
Qu'avez-vous dans votre poche ? J'ai dans ma poche un canif et des noix.

ԴԱՍ

ՄԱՍՆԱԿԱՆ ՅՈԴԻ ՀՈԼՈՎԼՈՒՄԸ

Գոյականներու մասնակի յօդն ալ իր հողովումն ունի։ Մեռական և Տրական իրարմէ տարբեր ձեւ մը ունին, և թէպէտ տրականը յաճախ չի պատահիր, բայց և այնպէս պէտք է գիտնալ զայն։

Տրականը կը կազմուի պարզապէս մասնական յօդէն առաջ ձևախաղութիւնը դրուելով, ինչպէս։

Je donne mon argent à des pauvres. Պրամապէտաններու կուտամ։

Իսկ սեռականը եւ բացառականը յաճախ կը պատահին և կը կազմուին մասնական յօդը բոլորպին վերցուելով և գոյականէն անմիջապէս առաջ ձևախաղութիւնը դրուելով պարզապէս, որ կը կրծատուի և ձ'ի կը փոխուի, երբ գոյականը ձայնաւորով կամ համբ ի ով մը սկսի

<i>bq.</i>	<i>Ուղ.</i>	du pain	<i>Ուեն. և Բաց.</i>	de pain
»	»	de la viande	»	de viande
»	»	des livres	»	de livres
»	»	des enfants	»	d'enfants

Ա.ՅԱ ՃԿՐ ԿԸ ԳՈՐԾԱԾՈՒՄԻ

1.—Եմէն անգամ որ սեռական լատով խընդիր է չափ, կշիռ, թիւ ցուցունող գոյականի մը, ինչպէս։

une bouteille de vin	չիշ մը գլնի (գլնիի չիշ մը)
un morceau de pain	կասոր մը հաց (հացի կասոր մը)
une paire de bas	զոյգ մը գուլպայ (գուլպայի զոյգ մը)
un verre d'eau	գաւաթ մը ջուր (ջուրի գաւաթ մը)

2.—Երբ քանակական մակրայի մը խնդիր է, ինչպէս։

beaucoup de pain	շատ հաց
peu de viande	քիչ միա
assez de fleurs	բաւական ծաղկեց
trop d'argent	չափազանց ստակ

Ամենէն աւելի գործածուած քանակական մակրայները հետեւեալներն են.

beaucoup	շատ	trop	չափազանց
peu	քիչ	tant, autant,	այնչափ
plus	աւելի	rien	ոչնչ
assez	բաւական	point կամ pas ամենեւին	
moins	նուազ	combien	որչափ

Ասոնց ամէնքն ալ deով խնդիր կ'առանձն, և այդ
ինդիրը յոքնակի կը զրուի սպառաբար՝ երբ հատով
եղած քան մըն է, ինչպէս, հեազար քան մըն է, ինչպէս.

3.—Բաղադրական իմաստ ունեցող բառեւ-
րուն շատը ֆրանսերէնի, ինչպէս հայերէնի մէջ,
այս մասնական սեռականի ձեր կը պահանջէն,
ինչպէս.

le maître de musique երաժշտութեան գասաստուն
une carte de géographie աշխարհագրութեան քարտէս մը
la porte d'entrée մուտքի դուռը

4.—Այս ձեր կը գործածուի նաև, երբ գո-
յականը բանի մը ի՞նչ նիւթէ շնուռած ըլլալը կը
ցուցունէ և որ հայերէնի մէջ շատ անդամ բա-
ցառականով կը թարգմանուի, ինչպէս.

une bague d'or	ոսկի կան ոսկիէ մատանի մը
un chapeau de velours	թաւիչէ գլխարկ մը
une chaîne de fer	երկաթէ շղթայ մը
un banc de bois	փայտէ նստարան մը
une cuiller d'argent	արծաթ կամ արծաթէ զգալ մը
des bas de laine	բուրդէ գուլպաներ, ևն:

(Մասնական ձեի գործածութեան մասին աւելի ընդարձակ
ծանօթութիւններ գրուած են սոյն գործին յաջորդ մասին մէջ:)

Այսպէս ուրեմն մասնական յօդի հողովումը
կ'ամփոփուի հետեւեալ կերպով.

Եզակի

Ուղի. եւ հայց.—Du vin, de la viande, de l'encre
Սեռ. եւ Բաց.— de vin, de viande, d'encre
Տրախուն.— à du vin, à de la viande, à de l'encre

Յովնակի

Ուղ. եւ Հայց. des livres
Սեռ. եւ Բաց. de livres
Տրախուն. à des livres.

Բ Ա. Ռ Ե Ր

la bouteille ցլը	le drap սպուխն, չուխան
la livre լիրը	լ'aune (իգ.) կանգունը
la douzaine երկուսանհակը	la botte կոշիկը
la boîte տուփը	la montre ժամացոյցը
le verre գաւաթը	le bois փայտը, տախտակը
la bière գարեջուրը	la personne անձը, մարդը
je pense à ... կը մտածեմ ... (բանի մը վրայ)	
la robe շրջադեսը	le pays երկրը
un franc ֆրանք մը	la sorte տեսակը
reçu ընդունած, acheté գնած, bu խմած, quatre չորս,	
cinq հինգ, six վեց, sept ետքն, ... que ... քսնթէ ...	

Վ. Ա. Ր Ժ ՈՒ Թ Ի Ւ Ե Ն Ե Ր

ՀՐԱՀԱՑՈՒԳ. 11

Voici une bouteille de vin.— Nous avons trois
livres de sucre.— Nous avons aussi deux livres de
café.— La sœur avait beaucoup de bijoux.— Aviez-

vous assez d'argent ? — Je pense à de l'or et à de l'argent. — Mon oncle aura une douzaine de bas. — Avez-vous reçu la boîte de crayons ? — Vous aurez une feuille de papier. — Ils avaient plus de viande que mon frère. — Avez-vous assez de pain ? — Ma sœur aura autant de pommes que de poires. — Les enfants avaient moins de poires que de noix. — Je donne assez d'argent à mon fils. — Combien de personnes étaient-elles ? — Elles étaient trois. — Il a bu trop de vin. — Nous avons une chaîne d'argent. — Vous aurez une montre d'or. — Ils avaient acheté une boîte de bois.

ՀՐԱՀԱՆՔ 12

1. — Երկոսասնեակ մը գրիչ պիտի ունենամ. — Թերթ մը թուղթ պիտի ունենաս. — Եղբայրդ քիչ մատիս ունի. — Գաւաթ մը ջուր պիտի ունենանք. — Գաւաթ մը գինի ունիք. — Շիշ մըն ալ գարեջուր պիտի ունենաք. — Հօրաքոյրս շատ գլխարկ և շրջազգեստ ունէր. — Մեր դրացին շատ կօշիկ ունի. — Վեց զոյց գուլպայ ունէի. — Քանի՞ հոգի կայ (y a-t-il) հոս. — Քանի՞ ձի ունիք. — Հինգ ձի և երկու շուն ունինք. — Բարեկամս աւելի շուն ունի քանի թէ ձի.

2. — Այս երկիրը քիչ երկաթ ունի. — Աւելի արձաթ և շատ կապար ունի. — Անաւասիկ չորս կանգուն աստիք և երկոսասնեակ մը գուլպաց. — Հօրեղբօրտրդիս երկու զոյց կօշիկ դնեց. — Լիդր մը շաքար կուտամ հօրեղբօրտրդիսն. — Շատ սագ ակսոմ էք (ակսոմ ու-

նիք). — Բաւական հաց կայ սեղանին վրայ. — Խոհանոցը շատ միս ու շատ հաւկիթ կայ. — Քոյրս կրեք արծաթէ դզալ ու սակի ժամացոյց դնեց. — Պարտէզը շատ ծառ կայ. — Պաստհանին առջև քիչ ծաղիկ կայ. — Երկու երկոսասնեակ գաւաթ դնեցի այս վաճառականէն. — Մայրս թաւիչէ շրջազգեստ մը ունէր:

ԶՐՈՒՑԱՏՔՈՒԹԻՒՆ

Qu'avez-vous là ? J'ai un verre d'eau.
Qu'avez-vous acheté, Monsieur ? J'ai acheté deux livres
sieur ? de sucre.
Avez-vous acheté aussi Oui, Monsieur, j'ai acheté
du café ? aussi une livre de café.
As-tu de l'argent, mon Oui, mon père, j'ai assez
fils ? d'argent.
Combien d'argent avez- J'ai trois francs, c'est as-
vous ? sez pour moi (ինձի համար)
Votre père a-t-il reçu Je ne sais pas (չեմ գիտեր) la boîte de crayons ?
Où avez-vous vu le J'ai vu mon maître de
maître de musique ? musique au jardin.
Avait-il des fleurs ? Il avait des fruits et des
fleurs.
Avez-vous du drap ? Oui, madame, nous avons
trois sortes de drap.
Combien d'annes voulez- Donnez-moi (առելք ինձի)
vous ? (Կ'ուզէք) cinq aunes.
Combien de chevaux a- Nous avons trois chevaux.
vez-vous ?

Avez-vous une paire de bottes ? J'ai une paire de bottes et deux paires de gants.
As-tu vu la montre d'or de mon cousin ? J'ai vu la montre d'or de votre cousin et la chaîne d'argent de votre frère.

ԴԱՍՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

(NOMS PROPRES)

ՀՆԴՀՅՈՒԹԻՐ ԿԸՆՄՆ. — Ֆրանսերէնի մէջ յատկ անունները կը գործածուին առանց յօդի, ինչպէս.

Paul Պողոս	Marie Մարիամ
Pierre Պետրոս	Anne Աննա
Jean Յովհաննէս	Julie Յուլիանէ
Paris Բարիդ	Vienne Վիեննա
Berlin Պերլին	Londres Լոնդրա

և կը հոլովուին պարզապէս իրենցմէ առաջ սեռականի ու բացառականի համար քա, իսկ արականի համար անախադրութիւնը դրուելով.

Ո. եւ Հ. Paul Պողոս	Vienne Վիեննա
Ո. եւ Բ. de Paul Պողոսի Պողոսէն	de Vienne Վիեննայի, Վիեննային
S. à Paul Պողոսի	à Vienne Վիեննայի, ի Վիեննա

Բացառութիւններ. — 1. Անձերու և քաղաքներու անուններ կան, որոնք միշտ որոշեալ յօդով կը գործածուին, ինչպէս.

Le Havre Հավր Le Tasse Թասս

2. Նոյնապէս միշտ որոշեալ յօդով կը գործածուին երկրի մասերու, երկիրներու, նահանգներու, լեռներու, գետերու, ծովերու անունները, ինչպէս.

լ'Europe Եւրոպա	le Danube Դանուբ (գետ)
լ'Asie Ասիա	le Rhin Հռենոս
La Turquie Թուրքիա	les Alpes Ալպեան լեռները
L'Angleterre Անգլիա	l'Archipel Արշալեղադոս
la France Ֆրանսա	(ծով)
les Balkans Պալքաննեան	l'Espagne Սպանիա
	լեռները l'Adriatique Ադրիական ծով

Յօդով գործածուող յատուկ անունները կը հողովուին բնականաբար պարզ գոյականներու պէս, զոր օրինակ.

Ո. եւ Հ. la Turquie	le Rhin	լ'Europe
Ո. եւ Բ. de la Turquie, du Rhin	de l'Europe	
S. à la Turquie au Rhin	à l'Europe	

ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆԵՐ. — Պէտք է ուշադրութիւն ընել որ քա և անախադրութեամբ գործածուած ինսդիրները (սեռական, բացառական և արական) ֆրանսերէնի մէջ բայցն կամ յատկացեալէն ետքը կը դրուին, ինչպէս տեսանք, մինչդեռ հայերէնի մէջ, ընդհակառակն, առաջ կը դրուին, ինչպէս.

Le livre de Pierre Պետրոսին գիրքը
Je donne à mon frère Իղբօրս կուտամ ևն :

2. Աշխարհամասերու և Երկիրներու անունները արականի մէջ փոխանակ անուններին կ'առնեն, առանց յօդի, Երբ խօսքին իմաստը մէջ կը նշանակէ, ինչպէս.

en Frauce Ֆրանսայի մէջ en Asie Ասիայ մէջ ևն.

մինչդեռ քաղաքներու անունները միեւնոյն պարագային պարզապէս ձևափառութեամբ կը գործածուին, ինչպէս.

à Paris Բարիդի մէջ à Constantinople Կոստանդնուպոլսոյ մէջ

3. Ֆրանսերէնի մէջ ճամագրութեամբ կ'ըստի.

La ville de Paris Բարիդ քաղաքը

La ville de Londres Լոնդրա քաղաքը

փոխանակ ըստելու.

La ville Paris

La ville Londres

Բ Ո. Ռ Ե Բ Ռ

le cahier անորակը

la fable առակը

le gant ձեռնոցը

le manteau վերարկուն

la capitale մայրաքաղաքը

la carte քարտեզը

donnez առեքը

son (ար.) sa (ից.) իր

le cours ընթացքը
Monsieur Տէր, պարոն
madame աֆկին
mademoiselle օրփորդ
poëme քերթուած
J'ai été զայսած եմ, զայսի

la reine թագուհին
qui ? ո՞վ. de qui ? որո՞վ

լսարդացած
mort մեռած
long երկայն
je connais կը ճանչած
autre ուրիշ, միւս
les œuvres գործերը, հեղինակութիւնները

quel (ից, quelle) ինչ, ո՞ր
à qui ? որու

Հ Ա Ր Ժ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Բ Ռ

ՀՐԱՀԱՅԳ. 13

Voici les fables de Florian.—J'ai vu le château du roi de Prusse.—Donnez la boîte à Paul.—Donnez la plume à Marie.—Où est Monsieur Pierre ?—C'est le chapeau de Mademoiselle Anne.—Nous sommes à Constantinople,—Avez-vous été à Paris ?—Mon cousin est en Amérique.—Le cours du Danube est étendu.—Voici une carte de la Turquie d'Europe.—Louis Philippe, roi de France, est mort en Angleterre.—Voici les chevaux de Jean.—Avez-vous lu les œuvres de Molière ? Donnez ces gants à Etienne.—Je connais le frère de Monsieur Georges.—Nous avons reçu des lettres de Vienne.—La fille de madame Julie est à Paris et son frère est en Allemagne.

ՀՐԱՀԱՆԳ 14

1.— Հայրս բարիզ է .— Հօրեղբայրս վիճնառ է .— Բարիզ Ֆրանսացի մայրաքաղաքն է .— Իր մայրը Ամերիկա է .— Աւուր է Մարիամ քոյրս .— Աստիճի ձեռնոցները հոս են .— Պետրոսի գիրքերն ուր են .— Ֆրանսա միշտ Թուրքիոյ բարեկանն է .— Զուլիցերիայի Ալպեան լեռները տեսայ .— Հօրեղբայրս Ֆրանսա գացած է .— Այս գիրքը Պօղոսի քրոջը և այս մատիաները Յովհաննէսի տուէք .— Աննաէն նամակ մը առի (ընդունեցայ) .

2.— Ահաւասիկ վահանին տեսրակը և Արամին մատիաը .— Գէորգին զգեստները ուր են .— Ահա՛ իր վերարկուն ու (իր) զիխարկը .— Սպանիոյ թագաւորը և Անդլիոյ թագուհին Բարիզ են .— Էլպայի (գետ) ընթացքը երկայն է .— Զուլիցերիան , Ֆրանսան ու Գերմանիան կը ճանչնամ .— Կը ճանչնամ նաև վիճնառ , Բարիզ ու Լոնդոն քաղաքները .— Բարիզի մէջ բարեկամներ տնէի .— Անդլիոյ մէջ եղբայր մը ունիմ .— Պետրոսի հետ Պէրին գացի .— Յովհաննէսի եղբայրը Բարիզի մէջ տուն մը տնի .— Այս խաղաղիները վահրամին տուէք :

ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- Օù étais-tu ? J'étais à Berlin.
 Et ta sœur, où était-elle ? Elle était aussi à Paris.
 Où sont les gants de Pierre ? Ils sont sur la table, devant la fenêtre.
 Quel pays est-ce là ? C'est l'Allemagne.

Quelle est la capitale
de la Turquie ?

C'est Constantinople.

Quelle ville est-ce là ? C'est Londres.

Qui est cet enfant ? Il est le frère d'Aram.

De qui avez-vous reçu ces pommes et ces noix ? J'ai reçu ces pommes et ces noix de Vahé.

A qui avez-vous donné les gants de Sophie ? J'ai donné les gants de Sophie à sa sœur Marie.

A qui est ce chapeau ? Ce chapeau est à monsieur Jean.

Avez-vous lu les poèmes de Schiller ? Non, monsieur, mais j'ai lu les œuvres de Lamartine.

A qui sont ces boîtes ? Ces boîtes et ces bijoux sont à Marie.

Où sont les enfants de Madame Julie ? Ils étaient au jardin.

ԴԱՍ Ը.

Օ Ժ Ա Ն Դ Ա Կ Բ Ա Ց Ե Ր

(VERBES AUXILIAIRES)

Avoir (ունենայ) և être (լինայ) բայերը , որնեք կը գործածուին ուրիշ բոլոր բայերու անյեալ եղանակները կազմելու , կը կոչուին օժանդակ բայի բայեր :

Խակ երբ ուրիշ բայի մը լծորդուած չըլլալով՝

առանձին գործածութին, այօր ներգործական բայ (verbe actif) մըն է, որ ունենալ, կը նըշանակէ և եր էական բայ, որ լլլալ կը նշանակէ, և որոնց գործածութեան մասին աւելի ընդարձակ ծանօթութիւններ ու վարժութիւններ պիտի դրուին հետզհետէ :

A V O I R

Ահա՛ այս բային խոնարհումը .

INDICATIF PRÉSENT — ՍՈ.ՀՄՍՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Singulier եղակի

J'ai	ունիմ
Tu as	ունիս
Il a	ունի
Elle a	ունի

Pluriel Յովնակի

Nous avons	ունիմք
Vous avez	ունիք
Ils ont	ունին
Elles ont	ունին

IMPARFAIT — ԱՆԿՈՏՈՐ

J'avais	ունէի
Tu avais	ունէիր
Il avait	ունէր

(*) Բոլոր բայերու յոքնակի երսորդ դէմքի ու վերջաւորութիւնը համբ է:

PASSÉ DÉFINI — ԱՆՑԵԱԼ ԿԱՏԱՐԵԱԼ

J'eus(*)	ունեցայ	Nous eûmes ունեցանք
Tu eus	ունեցար	Vous eûtes ունեցաք
Il eut	ունեցաւ	Ils eurent ունեցան

FUTUR — ԱՊԱՌԵՆԻ

J'aurai պիտի ունենամ	Nous aurons պիտի ունենանք
Tu auras պիտի ունենաս	Vous aurez պիտի ունենաք
Il aura պիտի ունենայ	Ils auront պիտի ունենան

ԲԱՂԱԴՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Ես ունեցած

PASSÉ INDÉFINI — ԱՆՑԵԱԼ ԱՆՈՐՈՇ

J'ai eu	ունեցայ	Nous avons eu ունեցանք
Tu as eu	ունեցար	Vous avez eu ունեցաք
Il a eu	ունեցաւ	Ils ont eu ունեցան
Elle a eu	ունեցաւ	Elles ont eu ունեցան

PLUS-QUE-PARFAIT — ԳԵՐՈԿՈՏՈՐ

J'avais eu ունեցած էի	Nous avions eu ունեցած էինք
Tu avais eu ունեցած էիր	Vous aviez eu ունեցած էիք
Il avait eu ունեցած էր	Ils avaient eu ունեցած էին

(*) Այս բային մէջ բոլոր ըները կ'արտասանուին իւ:

PASSÉ ANTÉRIEUR—ՅՈՒԹՈԿՈՏՈՐ

J'eus eu	ունեցաց	Nous eûmes eu	ունեցանք
Tu eus eu	ունեցար	Vous eûtes eu	ունեցաք
Il eut eu	ունեցաւ	Ils eurent eu	ունեցան

FUTUR ANTÉRIEUR (PASSÉ)—ԱՆՑԵԱԼ ԱՊԱՌԵՆ

J'aurai eu	ունեցած պիտի ըլլամ
Tu auras eu	ունեցած պիտի ըլլաս
Il aura eu	ունեցած պիտի ըլլայ
Nous aurons eu	ունեցած պիտի ըլլանք
Vous aurez eu	ունեցած պիտի ըլլաք
Ils auront eu	ունեցած պիտի ըլլան

CONDITIONNEL PRÉSENT—ԹԷԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

J'aurais	պիտի ունենայի	կամ կ'ունենայի
Tu aurais	» ունենայիր	» կ'ունենայիր
Il aurait	» ունենար	» կ'ունենար
Nous aurions	» ունենայինք	» կ'ունենայինք
Vous auriez	» ունենայիք	» կ'ունենայիք
Ils auraient	» ունենային	» կ'ունենային

CONDITIONNEL PASSÉ—ԹԷԱԿԱՆ ԱՆՑԵԱԼ

J'aurais eu	պիտի ունեցած ըլլայի
Tu aurais eu	» » ըլլայիր
Il aurait eu	» » ըլլայր
Nous aurions eu	» » ըլլայինք
Vous auriez eu	» » ըլլայիք
Ils auraient eu	» » ըլլային

IMPÉRATIF — ՀՐՈՄՈՅՈԿՈՒՆ

Aie	ունեցիր
Ayons	ունենանք
Ayez	ունեցէք

SUBJONCTIF PRÉSENT—ԱՏՈՐԾԴԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Que j'aille	որ ունենամ	Que nous ayons որ ունենանք
Que tu aies	» ունենաս	Que vous ayez » ունենաք
Qu'il ait	» ունենայ	Qu'ils aient » ունենան

IMPARFAIT—ԱՆԿՈՏՈՐ

Que j'eusse	որ ունենայի
Que tu eusses	» ունենայիր
Qu'il eût	» ունենար
Que nous eussions	» ունենայինք
Que vous eussiez	» ունենայիք
Qu'ils eussent	» ունենային

PASSÉ — ԱՆՑԵԱԼ

Que j'ai eu	որ ունեցած ըլլամ
Que tu aies eu	» » ըլլաս
Qu'il ait eu	» » ըլլաք
Que nous ayons eu	» » ըլլանք
Que vous ayez eu	» » ըլլաք
Qu'ils aient eu	» » ըլլան

PLUS-QUE-PARFAIT — ԳԵՐԱԿԱՌԱՐ

Que j'eusse eu	որ ունեցած ըլլայի
Que tu eusses eu	» » ըլլայիր
Qu'il eût eu	» » ըլլար
Que nous eussions eu	» » ըլլայինք
Que vous eussiez eu	» » ըլլայիք
Qu'iles eussent eu	» » ըլլային

INFINITIF — ԱՆԵՐԵՒՈՅԹ

Présent — Ներկայ

Passé — Անցեալ

Avoir	ունենալ	Avoir eu	ունեցած ըլլայ
d'avoir	}	d'avoir eu	}
à avoir	ունենալու	à voir eu	ունեցած ըլլալու
pour avoir	ունենալու	pour avoir eu	ունեցած ըլլալու համար

PARTICIPE PRÉSENT — ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Ayant ունենալով կամ ունեցող

PARTICIPE PASSÉ — ԱՆՑԵԱԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Eu (իգ.) cue ունեցած
Ayant eu ունեցած ըլլալով

Խոնարհել ամրող առօր բայց գոյականով մը, ինչ-
պէս. J'ai une pomme, tu as un chapeau, il aura une
plume եցն, նոյնպէս երրորդ գեմքերը գոյական աէր
բայխով մը, փոխանակ իլ, ելեի;

Բ Ա. Ռ Ե Բ Ռ

la voiture	կառոքը	la règle	կանոնը, քանակը
la bourse	քառակը	notre	մեր
l'encrier (ար.)	կազմամարք	votre	ձեր
perdu	կորսնցուցած	aujourd'hui	այսօր
hier	հրեկ	l'écolier (ար.)	դպրոցական,
l'élève (ար.)	աշակերտ	autrefois	առենով
l'écriture (իգ.)	գիրը	la patience	համբերութիւնը
bientôt	քիչ ատենէն	la leçon	դասը
trouvé	գտած		

ՎԱՐԺԱԽԹԻՒՆԵՐ

ՃՐԱ.ՃՍ.ՆԳ. 15

1. — Տուն մը ունիմ. — Պարտէզ մը ունիս. — Եղայրող իմ գլխարկս ունի. — Ան (իգ.) զգեստ մը ունի. — Շատ զիրքեր ունինք. — Քիչ զրամ ունինք. — Անոնք (իգ.) հինգ զրիչ (ար.) բաւական զինի ունին. — Անոնք (իգ.) հինգ զրիչ ունին. — Գաւաթ մը ջուր ունէնինք. — Եղբայրս չի մը զինի պիտի ունենայ. — Կաղամար մը և քանակ մը ունեցար. — Բարեկամ մը պիտի ունենամ Բարիզի մէջ. —

2. — Երկու բարեկամ պիտի ունենայիր. — Առենով երեք ձի և կառաք մը ունեցանք. — Համբերութիւն ունեցեք. — Քիչ ատենէն բաւական ստակ պիտի ունենաք. — Մեր բարեկամը այսօր շատ պտուզ պիտի ունենայ. — Երեկ դաս մը ունէի. — Զեր աշակերտը այսօր երեք գրավարժութեան տեսակը (cahier d'écriture) կոր-

Անցուց. — Հայրս պարտէզին դրան առջև քսակ մը գտաւ:

ԾՈՒՅԹ. — Սոյն վարժութիւնները չարունակել
առ բային դանաղան ժամանակներովն ու դէմքերովը:

ԴԱՍ Թ.

ԷԿԱՆ ԲԱՑ

(VERBE SUBSTANTIF)

ԵՏՐԵ ԸԼԼՈՒ

Այս բայը կը խոնարհի հետեւեալ կերպով։
Դիտել որ երեխ անցեալ ժամանակները կը խո-
նարհուին առ օժանդակով։

INDICATIF PRÉSENT — ԱԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Je suis	<i>եմ</i>	Nous sommes	<i>ենք</i>
Tu es	<i>ես</i>	Vous êtes	<i>եք</i>
Il (elle) est	<i>է</i>	Ils (elles) sont	<i>են</i>

IMPARFAIT — ԱՆԿԱՏԱՐ

J'étais	<i>էի</i>	Nous étions	<i>էինք</i>
Tu étais	<i>էիր</i>	Vous étiez	<i>էիք</i>
Il était	<i>էր</i>	Ils étaient	<i>էին</i>

PASSÉ DÉFINI — ԱՆՑԵԱԼ ԿՈՏԱՐԵԱԼ

Je fus	<i>եղայ</i>	Nous fûmes	<i>եղանք</i>
Tu fus	<i>եղար</i>	Vous fûtes	<i>եղաք</i>
Il fut	<i>եղաւ</i>	Ils furent	<i>եղան</i>

FUTUR — ԱՊԱՌՆԻ

Je serai	<i>պիտի ըլլամ</i>	Nous serons	<i>պիտի ըլլանք</i>
Tu sera	» <i>ըլլաս</i>	Vous serez	» <i>ըլլաք</i>
Il sera	» <i>ըլլայ</i>	Ils seront	» <i>ըլլան</i>

ԲԱՂԱԳՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿԵՐ

Էտե *եղած*

PASSÉ INDÉFINI — ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ

J'ai été	<i>եղած</i>	Nous avons été	<i>եղանք</i>
Tu as été	<i>եղար</i>	Vous avez été	<i>եղաք</i>
Il (elle) a été	<i>եղաւ</i>	Ils (elles) ont été	<i>եղան</i>

PLUS-QUE-PARFAIT — ԳԵՐԱԿԱՏԱՐ

J'avais été	<i>եղած էի</i>	Nous avions été	<i>եղած էինք</i>
Tu avais été	» <i>էիր</i>	Vous aviez été	» <i>էիք</i>
Il avait été	» <i>էր</i>	Ils avaient été	» <i>էին</i>

PASSÉ ANTÉRIEUR — ՅԱՐԱԿՈՍՈՐ

J'eus été	<i>եղած</i>	Nous eûmes été	<i>եղանք</i>
Tu eus été	<i>եղար</i>	Vous eûtes été	<i>եղաք</i>
Il eut été	<i>եղու</i>	Ils eurent été	<i>եղան</i>

FUTUR ANTÉRIEUR — ՈԵՑԵՈՒ, ՈՊԱՌԵՒ

J'aurai été	<i>եղած պիտի ըլլամբ</i>
Tu auras été	» » <i>ըլլամբ</i>
Il aura été	» » <i>ըլլայ</i>
Nous aurons été	» » <i>ըլլանք</i>
Vous aurez été	» » <i>ըլլաք</i>
Ils auront été	» » <i>ըլլան</i>

CONDITIONNEL PRÉSENT — ԹԵՌԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Je serais	<i>պիտի ըլլամի</i>
Tu serais	» » <i>ըլլամիր</i>
Il serait	» » <i>ըլլամր</i>
Nous serions	» » <i>ըլլամինք</i>
Vous seriez	» » <i>ըլլամիք</i>
Ils seraient	» » <i>ըլլամին</i>

PASSE — ԱԵՑԵՈՒ

J'aurais été	<i>եղած պիտի ըլլայի</i>
Tu aurais été	<i>եղած պիտի ըլլայիր</i>
Il aurait été	<i>եղած պիտի ըլլայր</i>

Nous aurions été *եղած պիտի ըլլայնք*
 Vous auriez été *եղած պիտի ըլլայիք*
 Ils auraient été *եղած պիտի ըլլայն*

IMPÉRATIF — ՀՐԱՄԱՑՈՒՅՆ

Sois *եղիր*
 Soyons *ըլլանք*
 Soyez *եղէք*

SUBJONCTIF PRÉSENT — ՈՏՈՐԱԴԱՍՈԿԱՆ ՆԵՐԿԱՅ

Que je sois	<i>որ ըլլամի</i>	Que nous soyons	<i>որ ըլլամնք</i>
Que tu sois	» <i>ըլլամբ</i>	Que vous soyez	» <i>ըլլաք</i>
Qu'il soit	» <i>ըլլայ</i>	Qu'ils soient	» <i>ըլլան</i>

IMPARFAIT — ԱԵԿՈՏՈՐ

Que je fusse	<i>որ ըլլայի</i>	Que nous fussions	<i>որ ըլլամինք</i>
Que tu fusses	» <i>ըլլայիր</i>	Que vous fussiez	» <i>ըլլայիք</i>
Qu'ils fût	» <i>ըլլայր</i>	Qu'ils fussent	» <i>ըլլայն</i>

PASSÉ — ԱԵՑԵՈՒ

Que j'aie été	<i>որ եղած ըլլամի</i>
Que tu aies été	» » <i>ըլլամիր</i>
Qu'il ait été	» » <i>ըլլայ</i>
Que nous ayons été	» » <i>ըլլամնք</i>
Que vous ayez été	» » <i>ըլլաք</i>
Qu'ils aient été	» » <i>ըլլան</i>

PLUS-QUE-PARFAIT — ԳԵՐԱԿԱՌԱՐ

Que j'eusse été	որ եղած ըլլայի
Que tu eusses été	» » ըլլայիր
Qu'il eût été	» » ըլլայր
Que nous eussions été	» » ըլլայինք
Que vous eussiez été	» » ըլլայիք
Qu'ils eussent été	» » ըլլային

INFINITIF — ԱՆԵՐԵՒՈՅԹ

Présent — Ներկայ	Passé — Անցեալ
Être ըլլալ	Avoir été եղած ըլլալ
D'être ըլլալու	D'avoir été » ըլլալու
A être »	A avoir été » »
Pour être » հա-	Pour avoir été » համար

PARTICIPE PRÉSENT — ՆԵՐԿԱՅ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Etant ըլլալով կամ եղող

PASSÉ — ԱՆՑԵԱԼ

Été եղած	
Ayant été եղած ըլլալով	

Դիսող. — Այս բայն ալ ածականով մը պէտք է խոնարհել ածականը տեր բայիին համաձայնեցնելով, ինչպէս.

Je suis grand կամ grande
Tu es grand կամ grande
Il est grand
Elle est grande
Nous sommes grands կամ grandes
Vous êtes grands կամ grandes
Ils sont grands
Elles sont grandes

Բ Ա. Ռ Ե Ր

malade հիւանդ	riche հարուստ
jeune երիտասարդ	pauvre աղքատ
heureux (euse) երջանիկ	petit (te) սղտիկ
sage ինլօք, ինեայի	grand (de) մեծ
paresseux (euse) ծոյլ	aimable սիրելի
content (te) գուշ	joli (ie) սիրուն
propre ճաքուր	toujours միշտ
large լայն	étroit (te) նեղ
si... թէոր	encore առկային, դեռ
quand երբոր	

Ժ Ա. Բ Ժ Ա Խ Թ Ի Ւ Ն Ե Ր

ՀՐԱՀԱՆԳ 16

Autrefois j'étais petit, aujourd'hui je suis grand.—
Mon oncle était riche, il avait beaucoup de maisons
et de jardins.— Mon ami fut malade.—Ma mère sera

contente.—Mon cousin a été paresseux.—Vos sœurs ont été sages.—Tes habits sont toujours propres.—Le manteau de ma tante est large.—Ces fenêtres sont étroites.—Ce bijou est joli.—Ton frère a été aimable avec nous.—Votre oncle sera ici demain.—Je serais heureux, si mon frère était ici.—Ma m're serait heureuse, si ma sœur était sage.—Soyez toujours contents.—Ce chien est encore jeune.—Monsieur Pierre sera demain à Paris, il était hier à Lyon.—Les cahiers de ces écoliers sont propres.

ՀՅԱՀՈՎՈՒԹԻՒՆ 17

Հիւանդ եմ.—Երկասապրդ ես.—Ցովհաննէս իմ բարեկամս է.—Երջանիկ ենք.—Դուք ալ երջանիկ էք.
Տղան խելօք պիտի ըլլայ .—Եղբայրս հիւանդ եղաւ .—
Պետրոս և Սրամ զ պլույն (à l'école) էին .— Սշակերտը
ծոյլ էր .—Քոյրդ խելօք էր .—Դասասառն գոհ պիտի
ըլլայ , եթէ աշակերտները խելօք ըլլան (են) .—Հայրդ գոհ
պիտի ըլլար , եթէ եղբայրդ հոս ըլլար (էր) .—Թաղա-
ւորը հարուստ է .—Դուռը մեծ է .—Դիրքերդ սեղա-
նին վրան էին .—Եղբայրս գեռ պղտիկ էր , երբ ես Բա-
րիկ էի .—Ստենով այս վաճառականը հարուստ էր , բայց
այսօր աղքատ է .—Քրոջն զիմարկը պիտուն է .—Մայրդ
գոհ պիտի ըլլայ .—Տանին դուռը նեղ է .

ԴԱՍ Թ.

ԲՈՅԵՐՈՒ ԲՈՅԱՍՈԿԱՆ ԵՒ ՀՈՐՑՈՒԱՆ ԶԵՒԵՐԸ

1. — Ֆրանսերէնի մէջ բայերը բացասական
կ'ըլլան իրենցմէ անմիջապէս առաջ ու անմի-
ջապէս եարը լա բառերն աւելնալով , ինչպէս .
Je serai պիտի ըլլամ je ne serai pas չպիտի ըլլամ
Երբ բայը ձայնաւորով մը կը սկսի , ու կը-
ձաստելով կ'ըլլայ ո՛ , ինչպէս .

Il a ունի Il n'a pas չունի

Անցեալ ժամանակներու մէջ լա կը գրուի բային
ու աէրբային մէջտեղ , ինչպէս .

Il a օս ունեցաւ Il n'a pas օս էլլա .

ՕԺԱՆԴԱԿ ԲԱՅԵՐՈՒ ԲՈՅԱՍՈԿԱՆ ԶԵՒԲ

Singulier Եզակի Pluriel Յովնակի

INDICATIF PRÉSENT — ՍՈ.ՀՄԱՆՍԿԱՆ ՆԵՐԿՈՑ

Je n'ai pas	չունիմ	Je ne suis pas	չեմ
Tu n'a pas	չունիս	Tu n'es pas	չես
Il (elle) n'a pas	չունիր	Il (elle) n'est pas	չէ
Nous n'avons pas	չունիմք	Nous ne sommes pas	չենք
Vous n'avez pas	չունիք	Vous n'êtes pas	չեք
Ils (elles) n'ont pas	չունին	Ils (elles) ne sont pas	չեն

IMPARFAIT — ԱՆԿՈՍՈՐ

Je n'avais pas չունեի են . Je n'étais pas չեկին .

PASSÉ DÉFINI — ԱՆՑԵՈԼ ԿՈՏՈՐԵՈԼ

Je n'eus pas չունեցայ ։ Je ne fus pas չեղայ

FUTUR — ԱՊԱՌՆԻ

Je n'aurai pas չպիսի ու . Je ne serai pas չպիսի
նեհամ

PASSÉ INDÉFINI — ԱՆՑԵՈԼ ԱՆՈՐՈՇ

Je n'ai pas eu չունեցայ ։ Je n'ai pas été չեղայ

PLUS-QUE-PARFAIT — ԳԵՐԱԿՈՍՈՐ

Je n'avais pas eu ունեցած ։ Je n'avais pas été եղած
չեկ

FUTUR ANTERIEUR — ԱՆՑԵՈԼ ԱՊԱՌՆԻ

Je n'aurai pas eu ունեցած ։ Je n'aurai pas été եղած
պիսի չըլլամ

CONDITIONNEL PRESENT — ԹԻԱԿՈՆ ՆԵՐԿՈՅ

Je n'aurais pas չպիսի ու . Je ne serais pas չպիսի ըլ-
նեհայի ըլլամ

PASSÉ — ԱՆՑԵՈԼ

Je n'aurais pas eu ունեւ . Je n'aurais pas été եղած
պած պիսի չըլլայի

SUBJONCTIF PRESENT — ԱՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ՆԵՐԿՈՅ

Que je n'aie pas որ չու . Que je ne sois pas որ չել-
նեհամ ըլլայի

IMPARFAIT — ԱՆԿՈՍՈՐ

Que je n'eusse pas որ չու . Que je ne fusse pas որ
նեհայի ըլլայի

PASSÉ — ԱՆՑԵՈԼ

Que je n'aie pas eu որ ու . Que je n'aie pas été որ ե-
նեցած չըլլամ գած չըլլամ

PLUS-QUE-PARFAIT — ԳԵՐԱԿՈՍՈՐ

Que je n'eusse pas eu որ ։ Que je n'eusse pas été որ
ունեցած չըլլայի եղած չըլլայի

IMPERATIF — ՀՐՈՋՈՑԱԿԱՆ

N'aie pas մի ունենար ։ Ne sois pas մի ըլլար
N'ayons pas չունենանք ։ Ne soyons pas չըլլանք
N'ayez pas մի ունենաք ։ Ne soyez pas մի ըլլաք

INFINITIF — ԱՆԵՐԵՒՈՅԹ

N'avoir pas	<i>չունենալ</i>	N'être pas	<i>չլլու</i>
Ne pas avoir	»	Ne pas être	»

PASSÉ — ԱՆՑԵՍԼ

N'avoir pas eu	<i>չունեցած</i>	N'avoir pas été	<i>չեղած</i>
	<i>ըլլու</i>		<i>լլու</i>

PARTICIPE PRESENT — ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ՆԵՐԿՈՅՑ

N'ayant pas	<i>չունենալով</i>	N'étant pas	<i>չլլովով</i>
-------------	-------------------	-------------	----------------

PASSÉ — ԱՆՑԵՍԼ

N'ayant pas eu	<i>ունեցած</i>	N'ayant pas été	<i>եղած չպ-</i>
	<i>չլլովիվ</i>		<i>լլովի</i>

2. Ֆրանսերէնի մէջ բայերու հարցական ձեւ՝ գերանուն տէր բային պարզ բայէն եռքը դնելով և երկուքն ի միասին միութեան զիծով (trait d'union) մը կապելով կ'ըլլայ, զոր օրինակ.

Tu as	<i>ունիս</i>	As-tu ?	<i>ունի՞ս</i>
-------	--------------	---------	---------------

ՕԺԱՆԳԱԿ ԲԱՅԵՐՈՒ ՀԱՐՑԱԿԱՆ ՁԵՒՔ

INDICATIF PRESENT — ՈՈՀՄՈՆԱԿՈՅՆ ՆԵՐԿՈՅՑ

Ai-je ?	<i>ունի՞մ</i>	Suis-je ?	<i>ե՞մ</i>
As-tu ?	<i>ունի՞ս</i>	Es-tu ?	<i>ե՞ս</i>
A-t-il (elle) ?	<i>ունի՞</i>	Est-il (elle) ?	<i>է՞</i>

Avous-nous ?	<i>ունի՞նք</i>	Sommes-nous ?	<i>ե՞նք</i>
Avez-vous ?	<i>ունի՞ք</i>	Êtes-vous ?	<i>է՞ք</i>
Ont-ils (elles) ?	<i>ունի՞ն</i>	Sont-ils (elles) ?	<i>ե՞ն</i>

IMPARFAIT — ԱՆԿՈՍՈՐ

Avais-je ?	<i>ունի՞մ ելի.</i>	Etais-je ?	<i>է՞մ</i>
------------	--------------------	------------	------------

PASSÉ DEFINI — ԱՆՑԵՍԼ ԿՈՍՈՐԵՍԼ

Eus-je	<i>ունեցա՞յ</i>	Fus-je ?	<i>եղա՞յ</i>
--------	-----------------	----------	--------------

FUTUR — ՈՊՈՒԹԵՒ

Aurai-je ?	<i>պիսի ունենամ</i>	Serai-je ?	<i>պիսի ըլլամ</i>
------------	---------------------	------------	-------------------

PASSÉ INDEFINI — ԱՆՑԵՍԼ ԱՆՈՐՈՇ

Ai-je eu ?	<i>ունեցա՞յ</i>	Ai-je été ?	<i>եղա՞յ</i>
------------	-----------------	-------------	--------------

PLUS-QUE-PARFAIT — ԳԵՐԱԿՈՍՈՐ

Avais-je eu ?	<i>ունեցա՞ծ էի</i>	Avais-je été ?	<i>եղա՞ծ էի</i>
---------------	--------------------	----------------	-----------------

PASSÉ ANTERIEUR — ՅՈՒՌԱԿՈՍՈՐ

Eus-je eu ?	<i>ունեցա՞յ</i>	Eus-je été ?	<i>եղա՞յ</i>
-------------	-----------------	--------------	--------------

FUTUR ANTÉRIEUR — ԱՆՑԵԱԼ ԱՊԱՌՆԻ

Aurai-je eu ? ունեցած պի-
տի ըլլա՞մ

Aurai-je été ? եղած պի-
տի ըլլա՞մ

CONDITIONNEL PRÉSENT — ԹԷԱԿՈՆ ՆԵՐԿՈՑ

Aurais-je ? պիտի ունենայի՞

Serais-je ? պիտի ըլլայի՞

PASSÉ — ԱՆՑԵԱԼ

Aurais-je eu ? ունեցած

Aurais-je été եղած պիտի
պիտի ըլլայի՞

3. — ԵՐԲ ԾԱՅՐ Հարցական ու բացասական
է միանդամայն, հարցական ձեւէն առաջ ու կերանունէն ետքը ու գրուի :

INDICATIF PRÉSENT — ԱԱՀՄԱՆԿՈՆ ՆԵՐԿՈՑ

N'ai-je pas ? չունի՞մ Ne suis-je pas ? չե՞մ
N'as-tu pas ? չունի՞ս N'es tu pas ? չե՞ս
N'a-t-il pas ? չունի՞ Ն'est-il pas ? չէ՞
N'avons-nous pas? չու- Նe sommes-nous pas չօ՞նք
նի՞նք ևյն . ևյն .

IMPARFAIT — ԱՆԿԱՏՈՒՐ

N'avais-je pas? չունէի՞ ևյն . N'étais-je pas? չէի՞ ևյն .

PASSÉ DÉFINI — ԱՆՑԵԱԼ ԿՈՏՈՐԵԱԼ

N'eus-je pas ? չունեցայի Նe fus-je pas ? չեղայի

FUTUR — ԱՊԱՌՆԻ

N'aurai-je pas ? չի պիտի Նe serai-je pas ? չի պիտի
ունենայի ըլլա՞մ

PASSÉ INDÉFINI — ԱՆՑԵԱԼ ԱՆՈՐՈՇ

N'ai-je pas eu? չունեցայի Ն'ai-je pas été ? չեղայի

PLUS-QUE-PARFAIT — ԳԵՐԱԿԱՏՈՐ

N'avais-je pas eu? ունե- Ն'avais-je pas été ? եղած
ցած չէի՞ չէի՞

FUTUR ANTÉRIEUR — ԱՆՑԵԱԼ ԱՊԱՌՆԻ

N'aurai-je pas eu ? չպիտի՞ Ն'aurai-je pas été ? եղած
ունեցած ըլլա՞մ պիտի չըլլա՞մ

CONDITIONNEL PRÉSENT — ԹԷԱԿՈՆ ՆԵՐԿՈՑ

N'aurais-je pas? չի պիտի Նe serais-je pas ? չի պիտի
ունենայի ըլլայի

CONDITIONNEL PASSÉ—ԹԵԱԿԱՆ ԱՆՑԵԱԼ

N'aurais-je pas eu? ունես- N'aurais-je pas été? եղած
ցած չիպիսի ըլլայի չիպիսի ըլլայի

Զ. Թ Է Ա Կ Ա Ն Հ Ե Ի

Si (եթէ) շաղկապէն ետքը գրանսերէնի մէջ
թէական (conditionnel) չի դար, այլ սահմա-
նականին սնկաւարը կամ գերակաւարը. ոսոնի
չըսուիր ու յարակամ ու յարակամ ու յարա-
կամ ու յարակամ ու յարակամ ու յարակամ.

Պ Ա Ը Զ Ժ Ա Մ Ա Ն Ա Կ

Si j'avais	եթէ	ունենայի	Si j'étais	եթէ	ըլլայի
Si tu avais	»	ունենայիր	Si tu étais	»	ըլլայիր
S'il avait	»	ունենար	S'il était	»	ըլլար
Si nous avions	»	ունենայինք	Si nous étions	»	ըլլայինք
Si vous aviez	»	ունենայիք	Si vous étiez	»	ըլլայիք
S'ils avaient	»	ունենային	S'ils étaient	»	ըլլային

ԲՈՂԱԳՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿ

Si j'avais eu եթէ ունեցած Si j'avais été եթէ եղած
Si tu avais eu etc. ըլլայի Si tu avais été, etc. ըլլայի

Գիտող. — Avoir բային չորս ձեւերը գայականով մը խո-
նարհել, զոր օր. J'ai le livre, ai-je le livre? Je n'ai pas le livre
n'ai-je pas le livre? — Իսկ Ենթա ածականով մը, զոր օր. Je
suis grand, je ne suis pas grand, suis-je grand? ne suis-je pas
grand?

Բ Ա Ռ Ե Ծ

le plaisir հաճոյքը	la faute սխալ, յանցանքը
la nouvelle լուրը	malheureux (se) դժուազդ
la lettre նամակը, ասաւը	très շատ (ածականով)
le bonheur երջանկութիւնը	appliqué (ée) փութաջան
le chagrin վիշտը	mécontent (le) դժգու
les parents ծնողքը	mangé կերած
le tailleur գերձակը	hier երեկ
l'affaire (ից.) գործը	demain վաղը
le jour օրը	chez քովը, տունը
la visite այցելութիւնը	posséder ունենալ
la version թարգանութիւնը	l'église (ից.) եկեղեցին
le soin ինաժքը	avoir soin de... ինաժք

սանիլ (բանի մը)

quand երբ	pourquoi ինչու
triste ախուր	

ՕԺԱՆԴԱԿ ԲՈՅԵՐՈՒԽ ՎՐԱՅ

ԽԱՐԵ ՎԱՐՃՈՒԽԻՒՆԵՐ

ՀՐԱՀԱՆԳ 18

J'ai un ami.—As-tu aussi un ami?—Nous avons des amis.—Avez-vous aussi des amis?—N'êtes-vous pas heureux?—Non, nous ne sommes pas heureux, nous sommes très malheureux.—Autrefois nous étions heureux.—Vous n'êtes pas riches.—Tu as été pauvre.—Il a été riche.—Avez-vous eu des cerises?—

Avez-vous eu le plaisir de voir votre père ? — Non, nous n'avons pas eu ce plaisir. — Vous n'avez pas été appliqués. — Tu as été malade. — Je n'ai pas été malade longtemps. — Elles n'ont pas reçu la lettre. — N'étais-tu pas chez le tailleur ? — J'étais chez le tailleur. — N'étiez-vous pas chez le maître de musique ? — Il n'était pas à la maison. — Nous n'avons pas été malades. — Nous ne serons pas paresseux. — Il ne serait pas malade. — Il n'aurait pas été malade, s'il n'avait pas mangé des cerises. — Sa mère ne serait-elle pas contente, s'il était appliqué ? —

ՀՐԱՀԱՅԻ 19

Բարեկամ մը ունենալու երջանկութիւնը ունինք. — Երջանիկ չենք. — Երկար ատեն հիւանդ եղաք. — Վեց օր հիւանդ եղանք. — Շատ հաճոյք չունեցաք. — Քոյլու քիչ սասակ ունեցած էր. — Աւելի վիշտ ունեցած էինք. — Նամակ մը ընդունեցաք. — Սաննք հարուստ պիտի ըւրան. — Սաննք (իգ.) աղքաս պիտի ըլլային. — Երջանիկ պիտի ըլլայի՞ր, եթէ հարուստ ըլլայի՞ր. . . Եթէկ այցելութիւն մը ունեցայ. — Վաղը այցելութիւն մը պիտի ունենանք. — Եկեղեցին էիր. . . Դպրոցն էին. : — Գոհ պիտի ըլլայի՞ր, եթէ բարեկամ երջանիկ ըլլար. : — Գոհ չպիտի ըլլաս. — Բարեկամ մը չունեցաք. : — Գոհ եղի՞ր, բարեկամ. . . Գոհ (յիգ.) եղիք. — Դժգոհ մի ըլլաք, աղո՞քս. Գոհ ըլլանք. — Զգեստներուդ խնամք տա՞ր. — Երջանիկ չպիտի ըլլայինք, եթէ շատ բարեկամ (իգ.) չունենայինք. Գոհ պիտի ըլլայինք, եթէ մեր թարգմանութիւնը առանց պիտի եղած ըլլար. — Մայր շատ դժբաղդ պիտի ըլլար,

եթէ եղայրներս հիւանդ եղած ըլլային. — Սա (իգ.) շատ գոհ չպիտի ըլլար, եթէ քոյլերս ալ հոս ըլլային. — Դերձակին այցելութիւնը չընդունեցաք:

ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Avez-vous eu une visite ?	Oui, monsieur, nous avons eu une visite.
Eûtes-vous hier une visite ?	Non, monsieur, j'aurai demain une visite.
Quand avez-vous été au jardin ?	Nous avons été au jardin hier.
Jean, seras-tu content ?	Oui, monsieur, je serai très content.
Avez-vous reçu une lettre ?	J'ai reçu une lettre de Paris.
Avez-vous un ami ?	Nous avons beaucoup d'amis.
Où a été ton ami Pierre ?	Il a été chez le tailleur.
Vos parents sont-ils riches ?	Non, madame, ils sont pauvres.
N'êtes-vous pas contents ?	Non, nous sommes mécontents.
Où avez-vous été hier ?	Nous avons été à l'église.
Où serez-vous demain ?	Nous serons à l'école.
Ta sœur a-t-elle été malade ?	Oui, elle a été longtemps malade.

Où avez-vous votre habit ? Mon habit est chez le tailleur.

Aviez-vous des affaires ? Oui, nous avions beaucoup d'affaires.

Pourquoi êtes-vous mécontents ? Nous avons eu une triste nouvelle.

Pourquoi avez-vous du chagrin ? Notre mère est très malade.

Serais-tu content, si tu avais beaucoup de livres ? Oui, monsieur, je serais très content.

Avez-vous soin de vos livres ? Oui, j'ai toujours soin de mes livres et de mes cahiers.

Quand aurons-nous le plaisir d'être avec vous ? Nous aurons demain le bonheur d'être ici.

Ne serais-je pas malade si j'avais mangé beaucoup de fruits ? Oui, mon enfant, tu serais malade, si tu avais mangé beaucoup de fruits.

Ta version ne serait-elle pas sans faute, si tu avais été appliqué ? Oui, madame, ma version aurait été sans faute, si j'avais été appliquée.

ԴԱՍ ԺԱ.

ՈՐՈՇԻՉ ԱԾԱԿԱՆՆԵՐ

ADJECTIFS DÉTERMINATIFS

Որոշիչ ածականները կը ծառայեն գոյականը բացարձակ ճշդութեամբ որոշելու և անկէ առաջ կը դրուին յօդի աեղ ու կը հողվուին ք ա նախադրութիւններով :

Որոշիչ ածականները չորս տեսակ են.

1. Ցուցական 2. Հարցական 3. Ասցական և 4. Թուական ածականներ :

ՑՈՒՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ

(ADJECTIFS DÉMONSTRATIFS)

Ցուցական ածականները հետեւեալներն են.

Եզակի արական	Եզակի Իզական	Ցուցակի
Ce այս	cette	ces
Ce... ci այս	cette... ci	ces... ci
Ce... là այդ, այն	cette... là	ces... là
Le même այն	la même	les mêmes
L'autre միւսը	l'autre	les autres

ՀԱԼՈՎՈՒՄ

Եզակի

Ուղ. և Հայց. ce livre այս գիրքը
cette plume այս գրիչը

Աեն. և Բաց. de ce livre այս գիրքին, այս գիրքէն
de cette plume այս գրիչն, այս գրիչն
Տրակ. à ce livre այս գիրքին
à cette plume այս գրիչն

Յովնակի

Ինդ. և Հայց. ces livres այս գիրքերը
ces plumes այս գրիչները
Աեն. և Բաց. de ces livres այս գիրքերուն, այս գիրքն
de ces plumes այս գրիչներուն, այս գրիչներէն
Տրակ. à ces livres այս գիրքերուն
à ces plumes այս գրիչներուն

Օ Ր Ի Ն Ա Կ Ի Ն Ե Ր

Ce chapeau այս գլխարկը ces chapeaux այս գլխարկ-
ները
cette femme այս կինը ces femmes այս կիները
ce cahier-ci այս տետրակը ces cahiers-ci այս տետ-
րակները

cette fleur-là այդ ծաղիկը ces fleurs-là այդ ծաղիկները
le même arbre նոյն ծառը les mêmes arbres նոյն ծա-
ռերը

l'autre enfant միւս տղան les autres enfants միւս տղաքը

ԾԱՌՈԹ. — Եզակի արականի մէջ ձայնաւորով կամ
անձայն հ ավ սկսող բառէ մը առաջ օտ կը զբուփ փո-
խանակ օտի, ինչպէս. cet enfant փոխանակ օտի օտի
cet homme փոխանակ օտի կամ :

ՀԱՐՑԱԿԱՆ ԱՌԱԿԱՆ (ADJECTIF INTERROGATIF)

Հարցական ածականն է quel? ո՞ր կը նշա-
նակէ ո՞ր, ի՞նչ և կ'ըլայ եզակի արականի մէջ
quel? եզակի իդականի մէջ quelle? յոքնակի
արականի մէջ quels? և յոքնակի իդականի մէջ
quelles? զ՞ո՞ր օրինակ.

quel livre? ի՞նչ գիրք, quelle fleur? ո՞ր ծաղիկը,
ո՞ր գիրքը
quels livres? ո՞ր գիրքերը quelles fleurs? ո՞ր ծաղիկները
և կը հոլովո՞ի օտ ա նախադրութիւններով.
de quel homme? ո՞ր մարդուն, ո՞ր մարդէն
à quelle femme? ո՞ր կինջ
de quels enfants? ո՞ր տղաքներուն, ո՞ր տղաք-
ներէն.
à quelles villes? ո՞ր քաղաքներուն են.

Quel հարցական ածականը իր գոյականէն
կը զատուի՝ երբ երբ երբ երբ երբ երբ երբ
յականը արդէն ուրիշ որոշիչ ածական մը կամ
յօդ մը տնենայ իրմէ առաջ ինչպէս.

quel est votre nom? ի՞նչ է ձեր անունը
quelle est cette fleur? ի՞նչ է այս ծաղիկը
quels sont les enfants de որո՞նք են ձեր դրացին
votre voisin? աղաքը

Quel կըր ձայնարկոթիւն ալ կը գործածոի
և կը նշանակէ ինչ, ո՞րքան. զոր օրինակ.

quel enfant !

ի՞նչ տղայ

quel joli chien !

ի՞նչ գեղեցիկ շուն

Բ Ա Ռ Ե Ր

la plante բոյսը	la couleur գոյնը
le champ գաշտը	la fille աղջիկը
l'heure (hq.) ժամը	la terre երկիրը
l'œuf (wr.) հաւկիթը	le chat կատուն
le bœuf եղբ	la vache կովը
haut (hq. haute) բարձր	grand (hq. grande) մեծ (mf. — grands, grandes)
la tête գլուխը	donnez տուեք
le jardinier պարտիզանը	beau (hq. belle գեղեցիկ)
trop չափազանց	mettez դրեք
le morceau կտորը, պատուաը	connaissez-vous ? կը ճանչ- նա՞ք, գիտեք .

Վ Ա Ր Ժ ՈՒ Թ Ի Ւ Ն Ե Ր

ՀՐԱՀԱՆԳ. 20

Ce verre est grand.— Cette pomme-ci.— Cet homme-là.— Ces bas.— Ces bottes-là.— Cette boîte est sur la table.— Ces enfants sont pauvres.— Le frère de cet homme.— La tête de cette fille.— Le cahier de cet enfant.— La porte de ce jardin.— Les

fruits de ces arbres.— Donnez un verre de vin à cet enfant-là.— J'ai reçu des pommes de ce jardinier.— La même couleur.— Nous avons acheté les mêmes plumes.— Quels livres avez-vous? Ma sœur a lu ce livre.— J'ai vu ces chiens-là.— Nous avons vu cet homme-ci à Paris.— Quel beau cheval!— Quelle belle fleur!— La porte de cette maison est très grande.— Les arbres de ce jardin sont très hauts.— Quelle heure est-il? (ժամը քանի՞ն է).— Il est une heure.— Il est trois heures.— A quelle heure?— A la même heure.—

ՀՐԱՀԱՆԳ. 21

1. Այս մարզը հարուստ է .— Այս կինն ալ հարուստ
է .— Այս աղան աղքատ է .— Այս կինը գոհ չէ .— Այս
ծառը շատ բարձր է .— Այդ ծառերը շատ բարձր չեն .—
Այս զգեստը գեղեցիկ է .— Այս գոյները շատ գեղեցիկ
(belles) են .— Այս ծաղկին գոյնը գեղեցիկ է .— Ի՞նչ
մեծ գաշտ .— Այս մարզուն գաշտը շատ մեծ է .— Այդ
աղջկան զլխարկը չափազանց մեծ է .— Այս պատուղները
այդ սղուն տուեք .— Այս զիրքերը այդ սեղանին վրայ
դրեք .

2. Այս եղերը այն կովերէն աւելի մեծ են (աւելի
մեծ են իսկ այն կովերը).— Հայրը այս տղուն տուեք .—
Այս գիրքերը նոյն դպրոցականներուն տուի .— Այս տղուն
հայրը շատ բարի է .— Ի՞նչ մեծ դուռ .— Այս աղջիկ-
ներուն հաճոյքը շատ մեծ է .— Այս սագերուն հաւկիթ-
ները շատ մեծ են .— Այս պանիրէն կտոր մը տուեք այս

տղուն . — Այս ոսկի մասանին այս կնոջն (sr.) է . — Այս շիշն մէջ քիչ զինի կայ . — Ժամը քանին է . — Ժամը հինգն է . — Նոյն գիրքերը կարդացինք . — Նոյն աղջիկը տեսայ . — Միւս տղան ալ տեսայ . — Եղբայրս այս մարդուն հետ կը բնակի :

ԶՐՈՒՑԱՏՔՈՒԹԻՒՆ

A qui est ce canif ?	Il est à cet enfant.
A qui sont ces gants ?	Ils sont à ces filles-là.
Où est la fille de cette femme ?	Elle est au jardin.
Connaissez-vous cette fleur ?	Oui, monsieur, cette fleur est une rose.
Connaissez-vous le père de ce garçon-là ?	Non, mais je connais sa mère.
Quel papier voulez-vous ?	Donnez-moi ce papier-là.
Ces plumes-ci sont-elles bonnes ?	Oui, elles sont très bonnes.
L'église est-elle haute ?	Oui, elle est très haute.
Quelle est cette lettre ?	C'est une lettre de ma tante.
A qui donnez-vous ces fleurs ?	Je donne ces fleurs à cette fille-ci.
A qui donnez-vous ces crayons ?	Je donne ces crayons à ce garçon-là.
Voulez-vous ces gants-ci ou ces gants-là ?	Donnez-moi ces gants-là.
Quelle heure est-il ?	Il est quatre heures.
Quelle heure avez-vous ?	J'ai trois heures.

ԴԱՍ ԺԲ.

ԱՏԱՑԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ

(ADJECTIFS POSSESSIFS)

Ստացական ածականները , որ գոյականէն առաջ դրուելով՝ անոր որունն ըլլալը կը ցուցնեն , և սեռով ու թիւով կը համաձայնին անոր հետ , հետեւեալներն են .

bq. ar.	mon	իմ	bq. իզ.	ma	3nf. — mes
»	ton	քու	»	ta	» tes
»	son	իր	»	sa	» ses
»	notre	մեր	»	notre	» nos
»	votre	ձեր	»	votre	» vos
»	leur	իրենց	»	leur	» leurs

Օ Բ Ի Ե Ա Կ Ե Ե Բ

Mon père, ta mère, ses frères mes sœurs են .
Գիշակ . — 1. Եղակի իգական մա, տա, սպիտակն , հաշումի քաղցրութեան համար , մոն, տոն, սոն կը գործածուի , երբ իրենցմէ ենքը եկող բառը ձայնուորով մը կամ համբ հով մը սկսի , ինչպէս .

Mon école փոխանակ տա écoleի , son église փոխանակ տա égliseի , ton heure փոխանակ տա heureի :

2. Ses ե լերի գործածութիւնները պէտք չէ շփուել : Ses կը գործածուի յոքնակի գոյականի մը հետ՝

3. Votre *և* vos քաղաքականութեան համար կը գործածուին ton, ta, test/*տես*, *ինչպէս*.

Votre père	<i>փախանակ</i>	ton père/
Votre plume	»	ta plume/
Vos livres	»	tes livres/
Vos sœurs	»	tes sœurs/

4. Monsieur (պարն), Madame (սիլին), Mademoiselle (օրփուրդ) և անոնց յոքնակիները (Messieurs, Mesdames, Mesdemoiselles) ստացական ածականով մը գործածուած առեն՝ ածականէն առաջ կը դրուին, ինչպէս.

Monsieur votre frère **ՃԵՐ ԱՊԱՐՈՒՆ ԵՂԲԱՋԲ**
Madame votre mère **ՃԵՐ ՄԻԼԻԲՆ ՄԱՅՐԸ**
Mademoiselle ta sœur **ՕՐԲՈՐԴ ՔՈՐԴ**
Messieurs nos amis **ՄԵՐ ԱՊԱՐՈՒՆ ՍԱՐԿԵԿԱՄԲՆԵՐԸ**

ՀԱՅՈՎՈՐՄՆ

Ստացական ածական ունեցող գոյականներն
ալ կը հոլվուին ցուցական ածական ունեցողնե-
րուն պէս, մի միայն de և à նախադրութեանց
յաւելումով, ինչպէս .

Tequila

*Արդ. եւ Հայց. Mon père հայրս, ta mère մայրդ
Ուն. եւ Բայց. de mon père, հօրս, հօրմէս de ta mère
մօրդ, մօրմէդ.*

Sruulquulî à mon père *sopu* à ta mère *soput*

3nfluuh

*Աղ, եւ Հայց. ses frères իր եղբայրները
Սեն. եւ Բայց. de ses frères իր եղբայրներուն, եղ-*

Srujanika à ses frères *Upatishambhavas*

‘Եռինակն’

Monsieur mon père, de monsieur mon père,
à monsieur mon père, mademoiselle ta cousine, de
mademoiselle ta cousine, à mademoiselle ta cousine.

Euler

la montre <i>ժամացոյցը</i> (զըր-պահի)	mis <i>դրած</i>
la bourse <i>քսակը</i>	la bourse
la corbeille <i>կողովը</i>	la canne <i>գտւաղանը</i> , <i>եղազը</i>
la pierre <i>քարը</i>	le maître <i>աշխը</i> , <i>գտառառան</i>
la caquette <i>գլխանոցը</i>	la souris <i>մուկը</i>
le lit <i>անկողինը</i>	la cuisine <i>խոհանոցը</i>
la poche <i>գրասնիը</i>	immortel (<i>իդ</i> · elle) <i>անմահ</i>
le grand père <i>հաւը</i> , <i>միծ</i> <i>հայրը</i>	l'âme (<i>իդ</i>) <i>հոգին</i>
la grand' mère <i>համին</i> , <i>միծ</i> <i>մայրը</i>	trouvé <i>գտած</i> déchiré <i>պատճառած</i>

perdu կորանցուցած
arrivé (իդ. · էե) հստած , և
կած parti (իդ. · իւ) մեկնած
voulez-vous ? Կ'ուզէք

Վ.Ա.Բ ԺՈՒԹԻՒՆԵՐ

ՀՐԱՀԱՑՆԳ 22

Mon père est bon. — Ma sœur est bonne. — Ton ami est grand. — Ta plume n'est pas grande. — Notre oncle a été riche. — Madame votre tante n'est pas pauvre. — Ces enfants sont très appliqués; leurs parents seront contents. — Ton cousin est arrivé. — Les mères ont donné des cadeaux à leurs enfants. — Ces enfants ont perdu leur mère. — Notre grand'mère a perdu sa bourse. — Mon oncle a trouvé la bourse de votre grand' mère. — Madame votre mère est arrivée. — Mademoiselle ta sœur est partie. — Mon canif est dans ma poche. — J'ai vu votre livre sur la table de votre maître. — Ma sœur a trouvé la casquette de monsieur votre frère devant la porte du jardin. — Le jardinier a vendu ses fruits et ses fleurs. — Les jardiniers ont mis leurs corbeilles sur cette table. — J'ai trouvé une grande pierre dans la poche de votre habit.

ՀՐԱՀԱՑՆԳ 23

1. Գիրքս ու գրիչս ո՞ւր են . — Գիրքերդ և զրիչներդ հոս են . — Իր պարանցը մեծ է , բայց մեր պարտէզները զգալիկ են . — Զեր պարանցը գեղեցիկ է . — Զեր

ծաղիկները հոս չեն . — Տիկին հօրաքոյրս իր ժամացոյցը կորանցուց . — Մեր քոյրերը իրենց գլխարկներն ու ձեռնցները գտան . — Սյս գալրոցականները իրենց տեսրակները կորանցոյցին . — Սյս շունը իր տէրը կորանցուց . — Սյս կատուն մուկ մը գտաւ խոհանոցին մէջ . — Պարտէզս մեծ չէ . — Զեր տիկին մայրը ո՞ւր է . — Հոգիս անմահ է . — Սյս զմելին գալրոցիս վրան առջև գտայ .

2. Ահաւասիկ գաւազանդ . — Հագուստս լաւ է . — Հօրելլորդիս վազը Բարիկ պիտի ըլլայ . — Մեր քոյրերը իրենց տեսրակները պատուեցին . — Զեր տիկին մօրը ձեռնցները ո՞վ պատռեց . — Հայրս ձեր պարոն եղբօրմէն նամակ մը ընդունեցաւ . — Զեր օրիորդ քոյրը ո՞ւր է . — Քոյրս պարտէզն է ձեր տիկին մօրը հետ . —

ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- | | |
|----------------------------|---|
| Où est mon frère ? | Il est allé au théâtre. |
| Où est ton livre ? | Il est sur votre table. |
| Qui a perdu sa casquette ? | Mon ami Jean a perdu hier sa casquette. |
| De qui est cette lettre ? | Elle est de notre grand-père. |
| Qui a trouvé mes crayons ? | Paul a trouvé vos crayons |
| Qui a vu mon chien ? | J'ai vu votre chien, il était devant la fenêtre de ma sœur. |
| A qui est cette canne ? | Elle est à monsieur votre oncle. |
| A qui sont ces gants ? | Ils sont à madame votre tante. |

Voulez-vous ces fleurs ? Non, merci.
Où était monsieur votre Il était à Berlin, mais au-
père ? jourd'hui il est parti.
Où serez-vous demain ? Nous serons demain à
notre école.
Où as-tu trouvé ta J'ai trouvé ma bourse dans
bourse ? la poche de mon manteau.
Avez-vous été dans Non, monsieur, nous avons
votre champ ? été dans notre jardin.
Qui est arrivé aujourd' La fille de mon oncle est
hui ? arrivée de Paris.
De qui avez-vous reçu Cette canne est un cadeau
cette canne ? de mon cousin.
Où sont les enfants de Ils sont au jardin de leur
nos voisins ? oncle avec leurs amis.
Avez-vous vu mes plumes ? Oui, elles étaient sur votre
chaise.

ԴԱՍ ՃԴ.

ԹՈՒԱԿԱՆ ԱՌԱԿԱՆՆԵՐ

(ADJECTIF NUMEREAUX)

Թուական ածականները փրանսերէնի մէջ
երեք տեսակ են. 1. Բացարձակ բուականներ
2. Դասական բուականներ և 3. Անորոշ բու-
ականներ:

ՅՈՒՆԻԱԾ I.

ԲԱՑԱՐՉԱԿ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ--NOMBRES CARDINAUX

Un, իզ.	մէկ
deux	երկու
trois	երեք
quatre	չորս
cinq	հինգ
six	վեց
sept	եղիս
huit	ութ
neuf	ինը
dix	տասն
onze	տասնյամէկ
douze	տասներկու
treize	տասներեք
quatorze	տասնըշորս
quinze	տասնյափնտ
seize	տասնյավեց
dix-sept	տասնյաթոթը
dix-huit	տասնյառութ
dix-neuf	տասնյաինը
vingt	քսան
vingt-et-un	քսան և մէկ
vingt un	"
vingt-deux	քսաներկու
vingt-trois	քսաներեք
vingt-quatre	քսանեւշորս
vingt-cinq	քսանեւփնտ
trente	երեսուն

quarante
 cinquante
 soixante
 soixante-dix
 soixante-onze
 soixante-douze
 soixante-treize
 soixante-quatorze
 soixantequinze
 soixante-seize
 soixante-dix-sept
 soixante-dix-huit
 soixante-dix-neuf
 quatre-vingts
 quatre-vingt-et-un
 quatre-vingt-deux
 quatre-vingt-dix
 quatre-vingt-onze
 quatre-vingt-deuze
 quatre-vingt-treize
 cent
 cent-un
 cent-et-un
 cent deux
 deux cents
 trois cents
 quinze cents
 mille, mil
 un million

Քառասուն
 յիսուն
 վաթսուն
 եօթանասուն
 եօթանասունեւմէկ
 եօթանասուներկու
 եօթանասուներեք
 եօթանասունեւչորս
 եօթանասունեւհինգ
 եօթանասունեւվից
 եօթանասուներօթը
 եօթանասունեւութ
 եօթանասունելինը
 ութսուն
 ութսունեւմէկ
 ութսուներկու
 իննուն
 իննասունեւմէկ
 իննասուներկու
 իննասուներեք
 հարիւր
 հարիւրմէկ
 »
 հարիւրերկու
 երկուհարիւր
 երեքհարիւր
 հաղարհինդհարիւր
 հաղար
 մէկ միլիոն

Օ Ր Ի Ւ Ա Կ Ն Ե Ր

Un livre գիրք մը une plume գրիչ մը
 cinq enfants հինգ տղաք trente-six chevaux երես
սունեւվից ձի
 trois cent quatre-vingt- երեք հարիւր իննասունեւ-
 seize noix վեց ընկոյզ

Յ Ո Դ Ո Ւ Ա Ծ 2.

ԲԱՑԱՐՁԱԿ ԹՈՒԿԱԿԱՆԵՐՈՒԻ ՎՐԱՅ
 Դ Ի Տ Ո Զ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ն Ե Ր

1.—Բացի cent և quatre-vingtէ, միս բուրը թուական ածականները գոյականներու առջեւ անփոփոխ կը մնան:

Cent իր ծայրը ս մը կ'առնէ՝ երբ իրմէ անմիջապէս առաջ ուրիշ թուական ածական մը կայ և իրմէ ետքը գոյական մը դայ, ինչպէս.
 cent piastres հարիւր գահեկան
 trois cents piastres երեք հարիւր գահեկան
 trois cent quarante piastres երեք հարիւր քառասուն
գահեկան

Նոյնպէս քatre-viugt իր ծայրը ս մը կ'առնէ, երբ իրմէ անմիջապէս վերջը գոյական մը դայ, ինչպէս.

quatre-vingts écoliers ութսուն աշակերտ
 quatre-vingt-deux écoliers ութսուներկու աշակերտ

2.—Mille (հազար) յոքնակի մէջ անփոփոխ է, ինչպէս.

Mille piastres

հազար դահնեկան

trois mille piastres.

երեք հազար դահնեկան

ԵԱՆՈԹ.—Տարեթիւերու մէջ փոխանակ մille և mil կը գործառութ, ինչպէս.

L'an mil huit cent cinquante 1850 տարին

3.—Տարեթիւերը ֆրանսերէնի մէջ ընդհանրապէս են նախադրութիւնով կը բացատրուին և երբեմն ալ իրենցմէ առաջ առանց են նախադրութեան՝ պարզապէս լ'ան (swarthi) դրուելով, ինչպէս.

1848ին } en mil huit cent quarante-huit
} l'an mil huit cent quarante-huit

4.—Հայերէնի մէջ անցեալ ժամանակ որոշելու համար գործածուած առաջ բառը ֆրանսերէնի մէջ իլ յա (կայ)ով կը թարգմանուի, ինչպէս.

Il y a cinq ans հինգ տարի առաջ

Il y a deux heures երկու ժամ առաջ

5.—Ֆրանսերէնի մէջ սարիվ յայսնելու մասնաւոր եղանակ մը կայ. փոխանակ ըսելու հինգ swarni եւ, վեց swarni եւ, եօրը swarni է են. Կ'ըսո՞ի յ'ա շուք անս (հինգ սարի ունիմ), տ' աս անս (վեց սարի ունիս) են:

Նոյնպէս տարիքը հարցուելու համար կ'ըսո՞ի quel âge as-tu ?, ի՞նչ սարիվ ունիս փոխանակ fwaնի՞ swarni եւ ըսելու.

quel âge avez-vous ? քանի՞ տարու ես կամ էք.

quel âge a votre frère ? եղբայրդ քանի՞ տարու է :

6.—Բացարձակ թուականներէն կը շնուին կարդ մը հաւաքական թուականներ,
une huitaine ութեակ մը, ութ հատ
une dixaine տասնեակ մը, տասն հատ
une douzaine երկոտասնեակ մը, տասներկու հատ
une quinzaine հնգետասնեակ մը, տասնընդհնգ հատ
une vingtaine քսանեակ մը, քսան հատ
une centaine հարիւետկ մը, հարիւր հատ
un millier հազարեակ մը, հազար հատ

ԵԱՆՈԹ.—Այս հաւաքական թուականները երենցմէ ետքը ծառննեն, երբ գյականով մը գործածուին, ինչպէս. ուս ձօնաց անձանեակ մը գուշպայ, ուս վինտան մէջ մասնակի տական ուս վինտան մէջ. կ'ըսո՞ւ

Huitaine և quinzaine, տասնձինն գործածուելով, կը նշանակեն տակ որ, տասնեւեկինց որ:

Բ Ա Ռ Ե Ր

l'âge (ar.) տարիքը le jour օրը, ցերեկը
l'an (ar.) տարին la journée օրը, ցերեկը
l'année (հզ.) տարին la nuit գիշերը
le cochon խոզը le mois ամիսը
la brebis ոչխարը vivait կ'ապրէր
le lièvre նապաստակը mourut մեռաւ
le chevreuil այծեամը une fois մէկ անգամ
l'habitant (ar.) բնակիչը encore գեռ, դարձեալ
né (ar.) նու (հզ.) ծնած font կ'ընեն
la minute վայրկեանը ou կամ
la sièvre ջերմը, տենդը le veau հորթը
environ զրեթէ tué զարկած, սպաննած

la semaine շաբաթը	Jésus Christ Յիսուս Քրիս-
la ferme ագարակը	le poulet վառեակը
le beurre կարագը	la livre լիարը, ոսկին (դրամ)
la page էջը	la ligne սողը
la dent ակոսն	le doigt մատը
le pied ստոքը, ոսնաչափը	la rue փողոցը
la hauteur բարձրութիւնը	

Վ. Ա. Ր Ժ ՈՒ Թ Ի Ւ Ե Ն Ր

ՀՐԱՀԱՆԳ 24

J'ai trois fils.— Vous aviez quatre filles. — Mon oncle a eu dix enfants, six filles et quatre garçons.— L'oncle de mon voisin a perdu cinq fils et deux filles.— Nous aurons demain trente six bœufs, quarante-deux vaches, quatre-vingt quatre veaux et soixante-seize cochons.— Notre voisin a eu trois cent quatre-vingt quinze brebis.— Combien de lièvres avez-vous tués ?— Nous avons tué vingt-trois lièvres et quatorze chevreuils.— Sept et huit font quinze.— Vingt-quatre et trente six font soixante! — Quatre fois huit font trente-deux. — Sept fois neuf font soixante trois. — Vingt-et-une fois trente-deux font six cent soixante-douze. — Je suis né en 1814, et mon frère en 1818,— Ma sœur est née en 1896.— La ville de Londres a 10,000 rues, 6,000 églises, 249,500 maisons et plus de quatre millions d'habitants.— Lycorgue vivait en 880 avant Jésus-Christ.—

L'an a douze mois.— Le mois a trente jours.— La semaine a sept jours. — Le jour a vingt-quatre heures. — L'heure a soixante minutes. — Mon frère a acheté une quinzaine de livres et une douzaine de bas.— Il y a une centaine d'élèves dans cette école.

ՀՐԱՀԱՆԳ 25

1. Հօրեղբօրորդիս 54 ոչխար ունի իր ագարակին մէջ .— Հօրեղբօրազիլկո 36 խոզ ունէր, բայց 18 խոզ կորանցուց :— Շաբաթը եօթն օր է .— Երեսուն օրը ամիս մը կ'ընէ .— 12 ամիսը կամ 52 շաբաթը ապրի մըն է (սարի մը կ'ընեն).— Տարին 365 օր է .— Ես 1887ին ծնայ և 25 ապրեկան եմ .— Բոյրս 18 տարեկան է .— Ան 1894ին ծնաւ .— Երեք անգամ 9 քանի՞ կ'ընէ .— Երեք անգամ 9 կ'ընէ 27 .— 6 անգամ 8 կ'ընէ 48 .— Երեք անգամ 9 կ'ընէ 77 .— 125 և 264 քանի՞ կ'ընէ .— Մայրս երեկ ջերմ ունեցաւ .— 2 վառեակ, ասանեակ մը հաւկիթ և քիչ մը կարագ գնեցինք :

2. Օրը 24 ժամ և ժամը 60 վայրկեան է .— Պետրոսին 28 և Արամին 30 դահեկան տուէք .— Ահաւասիկ 30 գրիչ .— Այս 200 լիար չափար .— Հայրս այս մարտուն 480 ոսկի տուաւ .— Եեր բարեկամը 80 ձի ունի .— Եպայրս 1906ին ծնաւ .— Հայրս 1880ին մեռաւ .— Երեկ 12 այծեամ և 74 նապաստակ սպաննեցինք .— Այս բակի 13502 բնակիչ ունի .— Այս տունը 3 դուռ և քաղաքը 13502 բնակիչ ունի .— Զեր գրացիին պարտեզին մէջ 45է աւելի ծոռ կայ .— Այս գիրքը 280 էջ է (ունին).— Այս գիրքին էջերը 36 սող են (ունին).— Մարդը 32

ակռայ ունի .— Զեռքը հինգ մաս է (ունի) .— Ոչխարք
4 ստք ունի .— Վառեակը երկու ստք ունի :

ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

- Combien de fils votre oncle a-t-il ? Il a encore trois fils.
- Combien d'enfants avait-il ? Il avait sept enfants.
- Où sont vos deux cousines? Elles sont à l'église.
- Combien de maisons y a-t-il dans cette rue ? Cette rue a plus de quarante maisons.
- Combien d'habitants a la ville de Londres ? Elle a plus de quatre millions d'habitants.
- Quelle est la hauteur de cette maison ? Elle a 327 pieds de hauteur.
- Combien font 5 et 7 ? 5 et 7 font 12.
- Combien font 15 et 25 ? 15 et 25 font 40.
- Combien font 6 fois 8 ? 6 fois 8 font 48.
- Quel âge avez-vous ? J'ai quatorze ans.
- Quel âge a votre sœur ? Elle a 18 ans.
- Dans quelle année est-elle née ? Elle est née en 1994
- Combien d'argent avez-vous reçu de votre père ? J'ai reçu 200 piastres.
- Combien de jours a une année ? Une année a 365 jours et 6 heures.
- Combien de semaines font un mois ? Quatre semaines et deux ou trois jours font un mois.

Combien de mois font une année ? Douze mois font une année.

Votre cousine a-t-elle beaucoup de veaux ? Elle a six veaux et trois brebis.

Ton frère a-t-il assez d'argent ? Oui, il a plus de 80 piastres.

ԴԱՍ ԺԴ.

ԴԱՍԱԿԱՆ ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

(NOMBRES ORDINAUX)

Դասական թուականները կը շնուին, բացի մէկքանիէն, բացարձակ թուականներուն ծայրը աւելցնելով իème մասնիկը, որ կը համապատասխանէ հայերէնի րորդ կամ երրորդ մասնիկին:

Դասական թուականներն ալ, բացարձակ թուականներուն պէս, գոյականէն առաջ կը դըրուին, բացի յատուկ անուններու հետ գործածուելու պարագային:

Ձբանսերէնի դասական թուականները հետեւեալներն են.

Le premier (hq. la première) առաջին
le second, la seconde երկրորդ
le, la deuxième "

le troisième	Երրորդ
le quatrième	Չորրորդ
le cinquième	Հինգերորդ
le sixième	Վեցերորդ
le septième	Կոթներորդ
le huitième	Ութերորդ
le neuvième	Իններորդ
le dixième	Տասներորդ
le onzième	Տասնեւմբերորդ
le douzième	Տասներկուերորդ
le treizième	Տասներեքերորդ
le quatorzième	Տասնեւչորսերորդ
le quinzième	Տասնեւհինգերորդ
le seizième	Տասնեւվեցերորդ
le dix-septième	Տասնեւութերորդ
le dix-huitième	Տասնեւիններորդ
le dix-neuvième	Տասնեւեններորդ
le vingtième	Քսաներորդ
le vingt-unième	Քսանեւմբերորդ
le vingt-deuxième	Քսաներկուերորդ
le trentième	Երեսուներորդ
le quarantième	Քառասուներորդ
le cinquantième	Ժամաներորդ
le soixantième	Վաթասուներորդ
le soixante-dixième	Եօթանասուներորդ
le soixante-onzième	Եօթանասունեւմբերորդ
le soixante-douzième	Եօթանասուներկուերորդ
le quatre-vingtième	Վթասուներորդ
le quatre-vingt-unième	Ութասունեւմբերորդ
le quatre-vingt-dixième	Իննասուներորդ

le centième	հարիւրերորդ
le cent-unième	հարիւրմէկերորդ
le cent-deuxième	հարիւրերկուերորդ
le cent-vingtième	հարիւրքսաներորդ
le deux-centième	երկու հարիւրերորդ
le six cent soixante-quinzième	վեց հարիւր եօթանսառներ հինգերորդ
le millième	հազարերորդ
le dernier (<i>hq.</i> la dernière)	վերջնն
quel quantième ?	քանի՞ներորդ

ԴԱՎԻԴՅԱՆ, ԹՈՒՄԱԿԱՆՆԵՐՈՒ ՄԱՍՆԱՀՈՐ .

ગુરુવાર્ષિકા

Դ. — Թիրտնեսերէնի մէջ ամսուան օրերը կը նը-
շանակուին բացարձակ թուականներով, բաց ի ամ-
սուն լէն, որու համար le premier կը գոր-
ծածուի, ինչպէս .

Quel quantième avons-nous aujourd'hui ? *այսօր ամսուն քանի՞ն է*

Aujourd'hui c'est le six այսօր ամսուն վեցն է
c'est le onze Septembre Սեպտեմբեր 11ն է

Ելլնօթ.—Onze, onzièmeէն առաջ լողը Ար կրծաստուիր և կ'ըստուի լոնզ, լոնզի.

2.—*Պրանսերէնի մէջ դահակալներու , եշ-*

խաններու, պապերու ևն. յատուկ անուններուն քանիերորդ ըլլալը ցոյց տալու համար փոխանակ դասական թուականի՝ բացարձակ թուական կը գործածուի, բացի առաջինէն, որու համար քրունիքը կը գործածուի, և կը դրուին յատուկ չանունէն ետքը.

- Louis quatorze (XIV) Կուի տասնեւչորսերորդ (ԺԴ.)
Charles douze (XII) Կարոլոս տասներկուերորդ (ԺԲ.)
Napoléon premier (I) Նապոլէոն տուաջին (Ա. .)

ԲՈՅԱԼՈՒԹԻՒՆ.—Հետեւեալ երկու յատուկ անուններուն հետ հինգերորդ նշանակելու համար կը գործածուի զայն փոխանակ ցիզի, և միութեան գիծով մը կը միանայ յատուկ անունին հետ.

- Charles-Quint Կարոլոս հինգերորդ (Կայսր)
Sixte-Quint Սիքստոս հինգերորդ (պապ)

3.—Կոտորակի մասերը նշանակելու համար դասական թուականները կը գործածուին, ինչպէս.
un cinquième մէկ հինգերորդ
deux dixièmes երկու տասներորդ
trois huitièmes երեք ութերորդ

ԾԱՀՈԹ.—Միայն մէկ կէսի համար կ'ըսուի demi (իգ. demie), մէկ երրորդի համար ան tiers և քառորդի համար ան quart, ինչպէս.

- un demi verre d'eau կէս գաւաթ ջուր
deux tiers de litre երկու երրորդ լիտր
trois quarts d'heure երեք քառորդ ժամ

Ե.—Եթէ չափ, կշիռ ցուցնող գոյականներուն հետ ամբողջ թիւ և կոտորակ գանուի միանդամայն, ֆրանսերէնի մէջ ամբողջ թիւը կը դըր-

ուի գոյականէն առաջ և կոտորակը գոյականէն ետքը et (եւ) շաղկապով, այսինքն փոխանակ ըստ ուելու, օրինակի համար, 5 ու կէս ամիս, կ'ըստ ուի հինգ ամիս եւ կէս:

5.—Ժամերը և ժամերու մասերը կ'որոշուին հետեւեալ կերպով.

quelle heure est-il ?	Ժամը քանին է
il est deux heures	Ժամը երկուքն է
à deux heures	Ժամը երկուքին
il est trois heures et quart	Երեքը քառորդ անցեր է
à quatres heures et demie	չորսուկէսին
il est cinq heures moins vingt.	հինգին քսան կայ

6.—Դիմելի են նաև հետեւեալ կրկնական րուականները.

simple պարզ, մէկ հաստ	double կրկին
triple եռապատիկ	quadruple քառապատիկ
décuple տասնապատիկ	centuple հարիւրապատիկ են.

Բ Ա Ռ Ե Ռ

Janvier Յունվար	Dimanche կիրակի
Février Փետրվար	Lundi երկուշաբթի
Mars Մարտ	Mardi երեքշաբթի
Avril Ապրիլ	Mercredi չորեքշաբթի
Mai Մայիս	Jeudi հինգշաբթի
Juin Յունիս	Vendredi ուրբաթ

Juillet Յուլիս
Août Օգոստոս
Septembre Սեպտեմբեր
Octobre Հոկտեմբեր
Noyembre Նոյեմբեր
Décembre Դեկտեմբեր
la place տեղը, հրապարակը parti (hq. partie) մեխան
en Janvier Յունվարին l'exercice (ar.) հրահանգ,
au mois de Janvier Յունվարին վարժութիւն
վար ամսոյ մէջ l'incendie (ar.) հրդեհը¹
détruisit Կործանից, քանի այժմ այսօն
տեղ յեց յեց յարձեմ
vieux ծեր լուսորը

ԾԱՆՈԹ.—Ամիսներու և օրերու անունները արական են և
ընդհանրապէս կը գործածուին առանց յօդի, բայց յօդ կ'առնեն,
երբ իրենցմէ ետքը քայլութիւնով մնանքը մը գայ, ինչպէս.
Le Février de l'année passée (անցեալ տարուան փետրալար տիմսը),
Le Dimanche des Rameaux (Ծաղկազարդի կիրակին) ան.

Վ. Ա. Բ. Ռ. Շ. Ռ. Ի. Ռ. Ե. Բ. Բ.

ՀՐԱՀԱՆԳ 26

Je suis dans ma vingt-cinquième année, — Hier c'était le six Mai, aujourd'hui c'est le sept. — Jean est le premier de sa classe. — Pierre est le neuvième, Paul est le dix-septième et Aram est le dernier. — Le pape Grégoire VII était l'ennemi de Henri IV. — Nous vivons dans le vingtième siècle. — Cet exercice est le vingt-sièième. — Louts XIV fut un grand roi. — Une minute est la soixantième partie d'une heure. —

la classe դասը
la partie մասը
nous vivons կ'ապրինք
le siècle դարը
le fromage պանիրը
parti (hq. partie) մեխան
l'exercice (ar.) հրահանգ,
վարժութիւն
վար ամսոյ մէջ l'incendie (ar.) հրդեհը¹
détruisit Կործանից, քանի այժմ այսօն
տեղ յեց յեց յարձեմ
vieux ծեր լուսորը

Le mois est la douzième partie de l'année. — Janvier est le premier, Mai le cinquième et Décembre le dernier mois de l'année. — La semaine est la cinquante-deuxième partie de l'année. — Ma sœur est née le vingt-huit Juillet mil huit cent quatre-vingt-quinze. — J'ai acheté trois livres et demi de café et cinq livres et un quart de sucre. — Charles XII était roi de Suède. — Le 27 Septembre 1829 un grand incendie détruisit à Constantinople plus de 12,000 maisons.

ՀՐԱՀԱՆԳ 27

1. — Մէկ ժամը օրուան քսանեւչորսերորդ մասն է. — Եղայրս իր կարգին տասնեւհինգերորդն է, հօրեղ-բօրայրս վահէ քսաներորդն է. — Փետրվար տարւոյն բօրարդիս ամիսն է, Մարտ՝ երրորդը և Ապրիլ՝ չորրորդիրորդ ամիսն է, Տարիս Տնաւ 1870 Օգոստոս 16ին, և մայրս 1874 վը. — Հայրս Տնաւ 1870 Օգոստոս 16ին, և մայրս 1874 վը. — Հայրս Տնաւ 1870 Օգոստոս 16ին, և մայրս 1874 վը. — Հայրս Տնաւ 1870 Օգոստոս 16ին, և մայրս 1874 վը. — Մէկ հայրս հիմայ իր վաթուն և Սեպտեմբեր 5ին. — Մէկ հայրս հիմայ իր վաթուն և ութերորդ տարիին մէջն է. — Դրացինս ելլորորդին 1905 Յուլիս 7ին մնաւ. — Այսօր Յունվարի երկուքն է, երեք մէկն էր. —

2. — Մօրեղբայրս Բարիկ հասաւ 1848 Յունիս 17ին. — 6½ լիտր կարագ և 1½ լիտր պանիր գնեցինք. — Ա. զեղանդը երկորդ Ռուսիոյ կայար էր. — Այս սեղանին զեղանդը երկորդ Ռուսիոյ կայար էր. — Լուի Ֆրայ 1½ լիտր շաքար և ¾ լիտր սուրճ կայ. — Լուի Ֆրայ 1½ լիտր շաքար և ¾ լիտր սուրճ կայ. — Հունական հասակին որդին 1910ին մնաւ. ի Լոնտոն՝ 23 ապրեկան հասակին որդին 1910ին մնաւ. ի Լոնտոն՝ 23 ապրեկան հասակին որդին 1910ին մնաւ. ի Լոնտոն՝ 23 ապրեկան հասակին որդին 1910ին մնաւ. — Այսօր Օգոստոսի տասն է. — Ինը երեքին եռապատճիկն է, իսկ չորս երկուքին կրկինը. — Տարին մէկ դարուն հարիւրերորդ մասն է. —

ԶՐՈՒՑՄԱՆՔԻՆ

- Quelle place as-tu ? J'ai la vingtième place.
 Quelle place a ton frère ? Il est le dix-septième de
 sa classe.
 Dans quelle classe est Il est en seconde.
 Vahé ?
 Quand êtes-vous arrivé ? Je suis arrivé le premier
 Juin.
 Quand avez-vous vu J'ai vu ma mère lundi
 soir, à six heures.
 Mademoiselle Sophie Je crois qu'elle est la
 deuxième.
 Quel âge a-t-elle ? Elle a quinze ans.
 Dans quelle année est- Elle est née en 1897.
 elle née ?
 Dans quel mois ? Au mois de Mai.
 Quel jour ? Le onze.
 De qui parlez-vous ? Nous parlons de notre
 voisin.
 Quelle heure est-il ? Il est sept heures et quart
 ou sept heures et demie.
 A quelle heure êtes- Je suis parti à huit heures
 moins vingt.
 vous parti ?
 Quel quantième avons- Nous avons le douze *կամ*
 C'est le douze.
 nous aujourd'hui ?
 Combien d'aunes voulez- Donnez-moi seize aunes et
 trois quarts.
 vous ?

- Quel âge a votre grand-
 père ? Il a quatre-vingts ans, il
 est très vieux.
 Où est la seconde fille Elle est au jardin, sous le
 quatrième arbre.
 Quel est le deuxième C'est Février, qui a 28
 mois de l'année ?
 mois de l'année ?
 Où avez-vous mis le J'ai mis le volume sur la
 quatrième volume des
 œuvres de Schiller ?
 œuvres de Schiller ?
 Qui est cet homme ? Il est le premier marchand
 de notre ville.
 Auras-tu bientôt des J'aurai beaucoup d'œufs
 le cinq du mois.
 œufs ?
 Quand avez-vous acheté J'ai acheté ces livres le
 ces livres ?
 quinze Juin.
-

ԴԱՍ ԺԹ.

ԹՈՒԱԿԱՆ ԱՆՈՐՈՇ ԱԾԱԿԱՆՆԵՐ

(ADJECTIFS NUMÉRAUX INDÉFINIS)

Ոյս ածականները, որոնցմէ ոմանք իրը դե-
 րանուն ալ կը գործածոին, միւս թուական ա-
 ծականներուն պէս գոյականէն առաջ կը դըր-
 ուին առանց յօդի, և հետեւեաներն են.

chaque (*ur.* և իզ.) իւրա՞ quelque մը, քանի մը
բանջիւր, մէն մի quelques մը
tout, toute ամէն, բոլոր plusieurs (*jf.*) շատ
aucun, e ոչ ոք, և ոչ մի divers, divers այլեւ
nul, nulle ոչ ոք, և ոչ մի différents, différentes այլ,
certain, e, այսինչ զանազան
maint, mainte շատ մը, բա՞ quelconque (*ur.* և իզ.) որ
դում և իցէ

Օ Ր Ի Ն Ա Կ Ն Ե Բ

chaque maison մէն մի առան qualche argent քիչ մը դրամ
chaque enfant իւրաքանց quelques pommes քանի մը
չիւր աղայ խնձոր
aucun pays ոչ մէկ երկիր plusieurs livres շատ մը
aucune femme ոչ մէկ կին գիրքեր
plusieurs femmes շատ նուր ոչ մէկ կանոն
մը կիներ divers moyens զանազան
certain livre գրքին մէկը միջոցներ
այսինչ գիրքը diverses maladies այլեւց
certains mots քանի մը հիւանդութիւններ
բառեր différentes écoles զանազան
maint'homme շատ մարդիկ դպրոցներ

ԴԻՏՈՂ. — Tout, toute ամէն, իւրաքանչիւր նշանակութեամբ,
գոյականէն առաջ կը դրուի առանց յօդի. toute ville ամէն քա-
ղաք, tout homme իւրաքանչիւր մարդ ևն իսկ երբ յոզր նշանակէն
եր սրոշած գոյականը յօդ, ստացական կամ ցուցական ածական
մը կ'առնէ. այսպէս. toute ville կը նշանակէ ամէն քաղաք, toute
la ville բոլոր քաղաքը, tout homme ամէն մարդ, tous les hommes
բոլոր մարդիկ ևն. Toutի արական յոքնակին է տous և եպական
յոքնակին toutes.

Toutով գոյականները կը հոլովուին պարզապէս տուէն առաջ
de և à նոխարութիւնները դրուելով

ԵՂԱԼԻ

ՑՆԻՆԱԼԻ

Ուղ. հայց. — toute la ville tous les hommes
Ուեն. բաց. — de » » de » »
Տրակ. — à » » à » »

Nul և aucun եղալի են և իրերու ու անձերու հա-
մար կը գործածութիւն իրք բացառական ածոկան, ասոնց
հետ բայց միշտ ու կ'առնէ առանց բափ.

je n'ai aucun ami, ամենեւին բարեկամ մը չունիմ
tu n'as nulle envie բնաւ փախազ չունիս են.

Quelconque կը նշանակէ որ եւ իցէ և գոյականէն
նոտքը կը դրուի միշտ. un livre quelconque որ եւ իցէ
զիրք մը, une plume quelconque ու եւ կ զրիչ մը:

Բ Ա Ռ Ե Բ

l'épine (<i>իզ.</i>) փուշը	le nom անունը
la leçon դասը	la chose իրը, բանը
la vie կեանքը	l'animal (<i>ur.</i>) կեանքին
la forêt անտառը	l'erreur (<i>իզ.</i>) սխալը, մոր- թութիւնը
la nation ազգը	l'ennemi (<i>ur.</i>) թշնամին
le paysan գիւղացին	rare հազուագիւտ
la paysanne գիւղկուհին	toujours միշտ
prenez փոխ առէք	depuis ի վեր
froid, froide ցուրտ, պաղ	pareasseux ծոյլ
mortel, elle մահկանացու	

il aime կը սիրէ	la famille ընտանիքը
rien ոչինչ	l'affaire (իգ.) գործը
le nom անունը	la beauté գեղեցկութիւնը
sujet ենթակայ	la faute սխալը
l'exception (իգ.) բացառ-	
ութիւնը	le motif պատճառը

ՃՐՈՒՅՆՔԻ 28

Nulle rose n'est sans épines.— Notre maître de musique donne chaque jour six leçons.— Chaque élève a ses livres.— Il y a dans le jardin plusieurs personnes.— Dieu est le père de tous les hommes.— Toutes les fenêtres de cette chambre sont grandes.— Tous ces enfants sont paresseux.— Tout ce pays est pauvre.— Toute chose a son temps.— Je n'ai aucune nouvelle de mon frère.— Je connais quelques familles riches dans ce pays.— Nous avons reçu aujourd'hui plusieurs cadeaux et diverses lettres.— Plusieurs personnes ont le même nom.— Maint paysan est très pauvre.— On a parlé de différentes affaires.— Prêtez-moi quelques livres.— Nul homme n'est toujours heureux.— Mon père est malade depuis quelque temps.— Il y a quelques arbres devant la porte de notre église.— Certains amis de mon frère sont arrivés de Paris.— Nous avons vu aujourd'hui diverses personnes.

ՃՐՈՒՅՆՔԻ 29

1. Եւրաքանչիւր մարդ կեանքը կը սիրէ . — Շատ երկիրներ ցուրա են . — Զեր թարգմանութեան մէջ զա-

նազան սխալներ ունիք . — Զեր քոյրը բնաւ սխալ մը չունի . — Շատ կին իր տղան կորսնցուց . — Ամէն մարզ մոլորութեան ենթակայ է . — Եղբայրս քանի մը մատիս գտաւ գպրոցին սեղանին տակ . — Ամէն երկիր իր գեղեցկութիւնն ունի . — Ամէն անսառւն մահկանացու է . — զեցկութիւնն մահկանացու են . — Ամէն հայր իր Բոլոր անսառւնները մահկանացու են . — Ամէն հայր կը սիրէ . — Ամէն տղայ իր ծնողքը կը սիրէ . — Բուտղան կը սիրէ . — Ամէն տղայ իր ծնողքը կը սիրէ . — Բուտղան այս աղջիկները իմ քոյրերա են . — Բան մը գտայ . — Բան մը չունիմ :

2. Ս.յո գեղեցիկ վարդը քանի մը փուշ ունի . — Ս.յո մարգը իր բոլոր տղաքը կորսնցուց . — Առանց բացանութեան ոչ մէկ կանոն չկայ . — Ս.յո ծաղիկները եւցանութեան մէկ կանոնին մէջ կը գտնուին . — Ս.յո բուտղայի ամէն երկիրներուն մէջ կը գտնուին . — Ս.յո բուտղին բոլոր առւները շատ մեծ են . — Ս.յո տղան զաքալքին բոլոր առւները շատ մեծ են . — Վաղը զանազան հիւանդութիւններ ունեցաւ . — Վաղը զանազան դասեր ունինք . — Հազարազիւս է շատ մը բարեկամներ ունենալ . — Դու ամեննեւին բարեկամ չունիս . — Բանի մը պահեկան փոխ տուեք այս աղքատ կնոջ . — Ս.յո սինեակներ և ոչ մէկ պատուհանը մեծ չէ :

ՃՐՈՒՅՆՔԱՏՐՈՒԹԻՒՆ

Ai-je des fautes dans ma version? Oui, mon enfant, tu as plusieurs fautes.
Quelles sont les fautes? Les voici.
Qui a dit cela? Tous les enfants l'ont dit.
Où trouve-t-on cette fleur? On trouve cette fleur dans tous les pays du monde.
A qui sont ces maisons? Toutes ces maisons sont à mon oncle.

Quels motifs avez-vous eus? Nous avons eu divers motifs.

A-t-on toujours plusieurs Non, c'est rare.
amis?

Qui a perdu son enfant? Mainte mère a perdu son enfant.

As-tu beaucoup de fautes? Non, je n'ai aucune faute.
L'homme est-il mortel? Tous les hommes sont mortels.

A-t-elle trouvé quelque Oui, elle a trouvé une chose?
bourse

Les enfants ont-ils trouvé Oui, ils ont trouvé différentes fleurs?

Où as-tu été la semaine J'ai été dans plusieurs dernières villes.

ԴԱՍ ՃԶ.

ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆՆԵՐ

(ADJECTIFS QUALIFICATIFS)

Որակական ածականները անոնք են, որ գոյականին զանազան յատկութիւնները կը ցուցընեն, և ֆրանսերէնի մէջ ունին սեռ, թիւ և ասիհամ:

ՈՒ. ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒ ՍԵԹԻ

1.—Ընդհանուր կանոն.—Բոլոր որակական ածականները իգականի մէջ իրենց ծայրը համը է մը կ'առնեն, ինչպէս.

Petit *hq.* petite *պղտիկ* haut *hq.* haute *բարձր*
Grand *hq.* grande *մեծ* laid » laide *ագեղ*

2.—Սակայն եթէ ածականը արականի մէջ համը ուով մը կը վերջաւորի արդէն, իգականի մէջ անփոփոխ կը մնայ, ինչպէս.

riche (*ար.* և *hq.*) հարուստ յեղա (ար. և *hq.*) երիտասարդ
pauvre » » » աղքատ հարիս « » » դիրին

Սակայն կան ածականներ, որ իգականի մէջ իրենց ծայրը համը է մը առնելէ առաջ, ուրիշ փոփոխութիւններ ալ կը կրնան հետեւեալ մասնաւոր կանոններուն համաձայն:

ՄԱՍՆԱԽՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ

1.—Ել, eil և ո վերջաւորող միավանկ ածականները իգականի մէջ իրենց վերջի ձայնաւորող կը կրնեն և համը է մը կ'առնեն, ինչպէս.

cruel *hq.* cruelle *անդադիթ* gros *hq.* grosse հաստ
pareil » pareille սման սոտ » sotto անմիտ
bon » bonne բարի, լաւ gras » grasse գեր

2.—Արականի մէջ և վերջաւորող ածական-

ներուն քը իդականի մէջ վեի կը փոխուի, ինչպէս.

actif *hq.* active գործունեայ նես *hq.* neuve նոր
attentif *hq.* attentive ու- vif *hq.* vive աշխայց
շաղիր

3.—Արականի մէջ չ վերջաւորող ածական-
ներուն ծայրի չը իդականի մէջ սեի կը փոխու-
մի՝ եթէ ածականը բազմավանկ է, իսկ սսեի կը
փոխում՝ եթէ միավանկ է, ինչպէս.
heureux *hq.* heureuse եր- faux *hq.* fausse սուա, կեզծ
ջանիկ

4.—Արականի մէջ եր, և և cf վերջաւորող
ածականները իդականի մէջ իրենց վերջին վահ-
կին եին վրայ բութ շեշ (accent grave) մը
կառնեն, ինչպէս.

leger *hq.* legère թեթև cher *hq.* chère սիրելի
complet *hq.* complète կա- bref *hq.* brève կարճ
տարեալ

5.—Արականի մէջ և վերջաւորող ածական-
ներուն և գիրը իդականի մէջ զաեի կը փոխու-
մի, ինչպէս.

public *hq.* publique հասա- турк *hq.* turque թուրք
րակաց

Միայն blanc ձերմակ, franc համարձակ
sec յոր, իդականի մէջ կ'ըլլան blanche, franche
և սեղ: իսկ հրաց, իդականի մէջ կ'ըլլայ
հրաց.

6.—Վերոյիշեալ կանոններէն կը զարսուղին
հետեւեալ ածականները, որոնց իդականները
ամբողջ կերպով կ'ըլլան.

long <i>hq.</i>	longue երկայն	épais <i>hq.</i>	épaisse թանձր
aigu »	aiguë սուր	frais »	fraîche թարմ
contigu»	contigüe կից	doux »	douce քաղցր
ambigu»	ambiguë երկդիմի	muet »	muette համր
bénin »	bénigne բարեմիտ	malin »	maligne չար
beau »	belle գեղեցիկ	mou »	molle կակուղ
nouveau <i>hq.</i>	nouvelle նոր	fou »	folle խենթ, ան-
sujet »	sujette ենթակայ		միտ
vieux »	vieille ծեր, հին		

ԴԵՏՈՂ.—Beau, nouveau, fou, mou & vieux ածականները ա-
րականի մէջ կ'ըլլան bel, nouvel, fol, mol & vieil երբ լրենցմէ-
ետքը ձայնաւորով կամ համը կուտ սկսող բառ մը գոյ, ինչպէս.

un nouvel ordre նոր հրաման	մը
un bel enfant գեղեցիկ տղայ	մը
un vieil ami հին բարեկամ	մը
un fol espoir անմիտ յոյս	մը

Բ. ԱՇԱԿԱՆՆԵՐՈՒԻ ՑՈՒՑՆԱԿԻՆ

1. — Ածականներու յոքնակիի կանոնը նոյնն
է գոյականներու յոքնակիի կանոնին հետ, այսինքն
ամէն ածական յոքնակի կ'ըլլայ իր ծայրը և մը
առնելով, ինչպէս.

<i>Արական</i>			
<i>Եղ.</i>	<i>Յոք.</i>	<i>Իգական</i>	<i>Յոք.</i>
grand	grands	grande	grandes
petit	petits	petite	petites
long	longs	longue	longues

2. — *Եղակիի մէջ ս և չ վերջաւորող ածականները յոքնակիի մէջ անփոփոխ են.*

un gros livre հասած գիրք deux gros livres երկու

մը հասած գիրք ·
un homme heureux եր- des hommes heureux եր-
շանիկ մարդ մը շանիկ մարդիկ ·

3. — Beau և nouveau արական յոքնակիի
մէջ չ առնեն, փոխանակ սի, ինչպէս.

les beaux arbres գեղեցիկ ծառերը
les nouveaux livres նոր գիրքերը

4. — Եղակի արականի մէջ ալ վերջաւորութիւնը արական յոքնակիի մէջ առ իր փոխուի,
ինչպէս.

un homme loyal պար- des hommes loyaux պար-
կեցած մարդ մը, կեցած մարդիկ

Դ. ԱԾԱԿԱՆՆԵՐՈՒԻ ՀԱՄԱՉՈՅՑՆՈՒԹԻՒՆԻ

Ամէն որակական ածական սեռով և բիւռվ
կը համաձայնի իր գոյականին հետ, ինչպէս.
un grand livre մեծ գիրք une grande maison մեծ
մը առան մը

ces livres sont grands, ces maisons sont grandes
այս գիրքերը մեծ են այս տուները մեծ են.
un père heureux եր- ունիկ հայր մը ունիկ մայր մը
շանիկ հայր մը ունիկ մայր մը
mes frères sont heureux mes sœurs sont heureuses
եղբայրներս երջանիկ են քոյլիս երջանիկ են:

Բ Ա Ռ Ա Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

la médecine գեղը	la dent ակոսն
la gloire փառքը	l'ivoire փղոսկը
la justice արդարութիւնը	la paix խաղաղութիւնը
la violette մանիշակը	la montagne լեռը
la robe շրջազգեսար	l'ordre (ar.) հրամանը
amer, amère դառն	l'àme (hq.) հոգին
aimable սիրելի	cher,-ère սիրելի
précieux,-se թանկագին	obéissant,-te հնազանդ
le doigt մասը	passager,-ère անցաւոր
la ligne գիծը	la main ձեռքը
la route ճանապարհ	le camarade ընկերը
l'histoire (hq.) պատմութիւն	le cheveu մազը
le village գիւղը	amusant,-te զուարժայի
royal արքունիք	le médecin բժիշկը
muet, համբ	l'éléphant (ar.) փփը
courbe կոր, ծուռ	l'oie (hq.) սազը
dangereux,-se վտանգաւոր	l'étoffe (hq.) կերպարը
la mort մահը	commence կը սկսի
depuis... ի վեր	le perroquet թռութակը
las,-sse յողնած	comme պէս
profond,-de խորունի	rouge կարմիր
rond,-de կուր	

Ա. Ա. Պ Ժ Ա Խ Թ Ի Խ Ն Ե Վ Ր

Հ Բ Ո Հ Ա Յ Ի Ք 30

1.— Cet arbre est très gros. — Voici deux gros arbres. — Ma plume n'est pas grosse. — La médecine n'était pas bonne, elle était très amère. — Nos voisins sont heureux. — Nos cousines ne sont pas heureuses. — Cette femme est très malheureuse. — Je ne suis pas malheureux, je ne suis pas malade. — La gloire de Socrate est immortelle. — Vous seriez aimables, si vous étiez appliqués. — Voici une jolie maison; elle est encore neuve. — Vos habits ne sont pas neufs. — Les cinq doigts de la main ne sont pas égaux. — Ces lignes ne sont pas égales. — Votre camarade est un garçon très loyal. — Tous les marchands de cette ville sont loyaux. — Voici une fille loyale. — La route est longue. — Ma sœur a les cheveux longs. — Ces filles sont très obéissantes et très aimables. — Ces fruits sont très doux, mais cette eau n'est pas douce.

2.— L'église de ce village est très vieille. — Les chevaux du médecin sont vieux. — Cet homme est un vieil ami de mon oncle. — Les châteaux royaux sont très beaux. — Ces fleurs ne sont-elles pas belles? — Quel bel enfant! — Les dents de l'éléphant sont longues et blanches. — L'ivoire est blanc. — La petite fille de notre voisin est muette. — Tous les élèves de cette classe sont paresseux. — J'avais une oie grosse et grasse. — La justice est la mère de la

paix publique. — Les maladies aiguës sont très dangereuses. — Mon frère a acheté un chapeau mou. — Ces chambres sont contiguës. — Cette étoffe est très molle. — J'ai de l'eau fraîche et douce. — Cette petite fille est très jolie, mais elle est très sotte. — Cette leçon est difficile et très longue. — La nouvelle de la mort du roi est fausse. — Tes gants sont très épais. — Cette robe n'est pas assez épaisse. — Les nouveaux élèves sont appliqués. — Le nouvel an commence le premier Janvier. — As-tu une livre turque? — L'histoire grecque est très amusante. — Les nuits de Décembre sont très longues. — J'ai lu les œuvres complètes de Victor Hugo.

Հ Բ Ո Հ Ա Յ Ի Ք 31

1. — Ս յ ս վ արդ գ ե ղ ե ց ի կ է . ա յ ս մ ա ն ի շ ա կ ն ե ր ն ա լ գ ե ղ ե ց ի կ ե ն . — Հ օ ր ե պ ո ր ա ղ ջ ի կ ս չ ո ր ս տ ա ր ի է ի վ ե ր հ ա մ ք է . — Ս յ ս պ ա ր տ է զ ի ն ծ ա ռ ե ր ը շ ա ս հ ի ն ե ն . — Բ ա Մ ա ր դ ու ն կ ե ս ն ք ը ծ ա ղ ի կ ի մ ը պ է ս ա ն ց ա ւ ո ր է . — Բ ա Մ ա ր դ ու ն կ ե ղ ե ց ի կ թ ա չ ու ն մ ը ո ւ ն ի . — Ք ո յ ր ս շ ա ս թ ա ն ս ր ե կ ա մ ս գ ե ղ ե ց ի կ թ ա չ ու ն մ ը ո ւ ն ի . — Ք ո յ ր ս շ ա ս թ ա ն ս ր ե կ ա մ ս կ ը ջ ա ղ ե ս ս մ ը զ ն ե ց . — Ս յ ս խ ն ձ ո ր ն ե ր ն կ ա զ ի ն ձ ա բ ա կ ը ջ ա ղ ե տ ս մ ը զ ն ե ց . — Ս յ ս խ ն ձ ո ր ն ե ր ն ա ն ու շ ե ն . — Զ ե ր գ պ ո ո ց ի ն պ ա ս տ է հ ա ն ն ե ր ը մ ն ձ ու ր ս ր ձ ր ե ն . — Պ ա ր տ է զ ի ն գ ո ւ ո ր շ ա ս ց ա ծ է . — Ք ո յ ր դ շ ա ս գ ա ն հ ա պ ա հ պ ա հ պ ա հ պ ա փ ի կ ա ղ ջ ի կ մ ը ն է . — Շ ա ս յ ո վ ն ա ծ ե ն ք . — Զ ե ր մ ա յ ր ը յ ո վ ն ա ծ չ ե ր . — Ս յ ս պ ա ս տ մ ո ւ թ ի ս ն ը շ ա ս կ ա ր ճ է . — Ս յ ս ձ ա մ բ ա ն վ ա ս ա ն գ ա ւ ո ր է . — Ք ր ո ջ ս գ ե ղ ը շ ա ս թ ե թ ե ու ա ն ու շ է . — 2. — Ս յ ս բ ա ր ձ ր լ ի ս ն ե ր ը կ ը ձ ա ն չ ն ա ք . — Բ ա ր ի դ

մեծ ու գեղեցիկ քաղաք մըն է .— Եղբօրմէս երկայն նամակ մը ընդունեցայ .— Վաղը նոր զգեստ մը պիտի ունենամ .— Ռուսիա մեծ երկիր մըն է .— Այս կարմիր վարդը սրունն է .— Այս տունին խոհանոցը բաւական ընդարձակ է , բայց պարտէզը ընդարձակ չէ .— Նոր վերաբերությա գրաբանները շատ խորունկ են :— Յունիսի ցերեկները (օրերը) երկայն և գլշերները կտրճ են .— Այս աթունները ցած են .— Մեր սեղանը կլոր է .— Ճերմակ ձեռնոցներա նոր չեն .— Բոլոր այս պատւղները անուշ են .— Այս ծառերուն տերեկները չոր են .— Զգեստներս չոր չեն .— Ահա կարճ ու գեղեցիկ պատմութիւն մը :

ԴԱՍ ԺԷ.

ԱՇԱԿԱՆՆԵՐՈՒ ԴԻՐՔԸ

Թրանսերէնի մէջ ածականները , պարագային համեմատ , երբեմն դոյականէն առաջ կը դրուին և երբեմն ետքը : Սավիրաբար դոյականէն ետքը կը դրուին՝ երբ դոյականը միավանկ է : Այսու հանդերձ պէտք է ուշադրութիւն ընել հետեւեալ կանոններուն .

Ա .— Բնդհանրապէս դոյականէն եաքը կը դրուին՝

1.— Այն ածականները որոնք դոյն , արտաքին ձեւ , հոս , ճաշակ կը ցուցնեն , ինչպէս .

une robe blanche	ճերմակ շրջազգեստ մը
du papier blanc	ճերմակ թուղթ
du drap bleu	կապոյտ ասուխ
une table ronde	կլոր սեղան մը
un fruit amer	դառն պառւղ մը
de l'eau chaude	առաք ջուր
du lait aigre	թթուած կաթ

2.— Այն ածականները , որոնք ազգ կը ցուցնեն , ինչպէս .

la langue arménienne	հայերէն լեզուն
un soldat turc	թուրք զինուոր մը
une ville française	ֆրանսական քաղաք մը
une chanson anglaise	անգլիական երգ մը

3.— Al, el, il, ile, if, able, ible, ic կամ ique, ule և eux վերջաւորող ածականներու մեծմասը , ինչպէս .

un homme loyal	պատաւուոր մարդ մը
un animal cruel	անգութ կենդանի մը
une leçon facile	դիւրին դաս մը
un enfant actif	գործունեայ տղայ մը
un insecte nuisible	վեսասակար միջատ մը
une école publique	հասարակաց դպրոց մը

Դիմուլ .— Այս կարգի ածականներու գործածութիւնը սակայն շատ փափսական է և այդ մասին պէտք է ուշ դնել քիչ մը ետքը դրուած դ . հատուածին .

4.—Այն զնդումելուրիւնները (participe),
որոնք երբ ածական գործածուած են, ինչպէս.

un livre amusant	զուարժալի գիրք մը
une fille chérie	սիրեցեալ աղջիկ մը
une histoire étonnante	զարմանալի պատմութիւն մը

5.—Վերջապէս այն բազմավանկ ածականները, որոնցմէ առաջ մակրայ մը կայ, ինչպէս նաև բոլոր անոնք, որ ո և է խնդիր մը ունին իշխնց հետ, ինչպէս.

un homme très célèbre	շատ հոգաւոր մարդ մը
un chien fidèle à son maître	իր աիրոջ հաւատաշիմ maître շուն մը

6.—Գոյականէն առաջ կը դրուին ընդհանրապէս բոլոր այն միավանկ և երկվանկ ածականները, որոնք նախորդ կանոններէն գուրա են: Ասոնց գլխաւորները հետեւեայներն են.

beau, belle գեղեցիկ	méchant չար
bon, bonne բարի, լաւ	meilleur լոււազոյն
grand մեծ	petit փոքր
gros,-sse գէր, թանձր	sot, rotte անմիտ
jeune երիտասարդ, զեռատի	vaste ընդարձակ
joli սիրուն	vieux, vicelle ձեր, չին
mauvais գէշ	vilain ազեղ, անշահ
vrai ճշմարիս	

ԵԱՆՈԹ.—Պէտք է դիտել որ, անորոշ մտքով առնուած գոյականները, երբ իրենցմէ առաջ ածական մը ունին, փօխտակած դու, de l', de la, des մասնական յօդերուն, պարզաւու դ'առնեն միայն ամէն սեռի և ամէն թիւի համար, ինչպէս.

du vin գինի	de bon vin լաւ գինի
de la viande միս	de mauvaise viande գէշ միս
des arbres ծառեր	de grands arbres մօծ ծառեր

Այս կանոնէն կը զարտողին ածականէ մը և գոյականէ մը կազմուած բաղադրեալ գոյականները, որոնք միանալով մասնաւոր նշանակութիւն մը ունին և ատոնք, իրը պարզ գոյականներ, ուղղորդական մասնական յօդ կ'առնեն, ինչպէս.

des jeunes gens	երիտասարդներ
des petits pois	ոլուներ
du bon sens	ողջմասութիւն

Գ. — Շատ մը ածականներ, պարագային համեմատ, արտասանութեան քաղցրութեան համար կամ երբ ուզուի ածականին նշանակութիւնը աւելի շեշտել, կրնան գոյականէն առաջ կամ ետքը դրուիլ, ինչպէս.

un enfant malheureux	դժբաղգութեան մէջ զըտ-նուող աղայ մը,
le malheureux enfant	դժբաղդ աղան .
une vérité affreuse	սոսկովի ճշմարտութիւն մը .
l'affreuse vérité	ահարկու ճշմարտութիւնը

1. — Մասնաւորապէս գոյականէն ետքը գրուղ ածականներ կան, որոնք սովորաբար առաջ կը գրուին, երբ որոշեալ յօդ կամ ցուցական ածական մը անին, ինչպէս .

cette affligeante nouvelle այս ցաւալի լուրը քաղքին սե répandit dans la ville մէջ տարածուեցաւ.

2. — Այս տեսակ ածականները ընդհանրապէս գոյականէն առաջ կը գրուին՝ երբ այլաբանուէն առնուած են, իսկ ետքը կը գրուին՝ երբ իրենց իսկական նշանակոթեամբ դործածուած են, ինչպէս .

une tendre amitié	անուշ բարեկամութիւն մը
une viande tendre	կակուղ միս մը
un pauvre enfant	խեղճ տղայ մը
un enfant pauvre	աղքատ տղայ մը
un profond silence	խոր լուսութիւն մը
un fossé profond	խորունկ փոս մը
un riche habit	ձոխ զգեստ մը
un homme riche	հարուստ մարդ մը

Առաջին օրինակներուն մէջ տեղ, պայտ, ածականները այլաբանուէն առնուած ըլլալով՝ գոյականէն առաջ գրուած են, իսկ երկրորդ օրինակներուն մէջ իրենց իսկական նշանակոթեամբ դործածուած ըլլալով՝ ետքը գրուած են.

3.—Կարգ մը ածականներ ալ գոյականէն առաջ կամ ետքը գրուելով՝ իրենց նշանակութիւնը կը փոխեն, ինչպէս .

mon eher ami	սիրելի բարեկամս
un livre cher	սուր գիրք մը
un brave homme	ազնիւ մարդ մը
un homme brave	քաջ մարդ մը
une honnête femme	պարկետ կին մը
une femme honnête	բարեկիրթ կին մը
la dernière année	վերջին տարին
l'année dernière	անցեալ տարի
une fausse clef	կեղծ բանալի մը
une clef fausse	սխալ բանալի մը

ԴԻՑՈՂ.՝Ածականներու գիրքին նկատմամբ ցոյց տրուած բոլոյս կանոնները, սակայն, պարզ ծանօթութիւններ ըլլալով միայն, վարժութեամբ միայն կարելի է անոնց յարսուր և ճիշդ գործածութեանը տիրանալի

Բ Ա Ռ Ե Բ

les gens մարդիկ, անձնր ահարութեալ	agréable ախորդելի
le malheur գժրախտութիւնը	désagréable անախորժ
le lis չուշանը	noire ռե
le navire նաւը	vert,-te կանաչ
américain,-e ամերիկեան,	vertueux,-se առաքինի
ամերիկացի	laborieux,-se աշխատական
instructif,-ive կրթիչ	aveugle կոյր
facile գիւրին	court,-te կարճ
difficile գժուար	mort,-te մեռած
simple պարզ	modeste համեստ
la nature բնութիւնը	le parapluie հովանոցը
la langue լեզուն	français,-se ֆրանսական,
nuisible վեսակար	ֆրանսացի
le serin գեղձանիկը	la guêpe պիծակը
élevé,-ée բարձր	anglais,-se անգլիական,
raconté պատմած	անգլիացի

le vent հովք
allemand,-de գերմանա-
au contraire ընդհակառակն կան, գերմանացի

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԵՆԻ

ՀՐԱՄԱՆԳ. 32

1.— J'ai des raisins doux.— Cette pomme est très douce.— Ces jeunes gens (jeune homme *յուղակին*) sont laborieux.— La couleur verte est la couleur de la nature.— Notre voisin a un habit bleu et un parapluie rouge.— Voici une jeune fille aveugle. Voulez-vous du lait aigre?— Elle a reçu une lettre amusante de sa vieille cousine.— Le mois dernier mon frère était à Londres.— Avez-vous de la bonne encré noire?— Aimez-vous la langue française?— J'aime beaucoup la musique italienne.—

2.— Voici deux mètres de drap vert et quatre mètres de drap noire.— Les soldats turcs sont très braves.— Donnez un peu de fruit à ce brave homme. Un été sec est très nuisible aux plantes.— Mon maître de musique est un homme très agréable.— Voilà les grands navires américains.— Le vrai malheur est aussi rare que le vrai bonheur.— Les serins sont de beaux petits oiseaux.— J'aime les jeunes filles douces, simples et modestes.— Le lis est une belle fleur blanche.

ՀՐԱՄԱՆԳ. 33

1.— Հօրաքոյրս առաքինի կին մըն է և շատ գործունեայ ու աշխատասեր է.— Պեսրոս ուշադիր առաջ մըն է, իսկ իր փոքր եղբայրը՝ Վահէ շատ ծոյլ է.— Պարզն ու շուշանը շատ գեղեցիկ ծաղիկներ են.— Պիծակը վասակար միջատ մըն է.— Փոքր գիւղերը և մեծ քաղաքները կը սիրեմ.— Կը սիրեմ նաև կապօյտ երկինքը, կանաչ գաշտերը, բարձր ծառերն ու ին դղեակները.— Ֆրանսերէն լեզուն շատ գժուար է, բայց շատ

ալ գեղեցիկ է.— Սյա խաղողները հասուն են, բայց այս տանձերը բաւական հասուն ու անուշ չեն:

2.— Երէկ գիւրին թարգմանութիւն մը ունէինք, բայց մեր վաղուան դասը շատ գժուար է.— Սնգգիերէն լեզուն գիտէք.— Խտարական երաժշտութիւնը շատ աշխարժելի է.— Մեր գասատուն երէկ շատ կրթիչ պատմութիւն մը պատմեց (պատմած ունի).— Ահա՛ թանկուզին գին գլխարկի մը. չըս հարիւր դահեկան կ'արժէ.— Աղէկ գինի ու աղէկ հաց ունինք.— Զեր եղբայրը գեղեցիկ թուղթ ու լու մելան ունի.— Սյա պարտէցին ծառերը շատ բարձր ու շատ գեղեցիկ են.— Սիրելի եղբայրը շատ հիւանդէ.— Ահա՛ սուզ գիրք մը.— Մեծ մարդիկ հազուացիւտ են.— Սյա ծառը անցեալ ասրի դեռ շատ փոքր էր.— Սյոր հովք շատ մեղմ է.

ԴԱՍ ՃԸ.

ԱՇԱԿԱՆՆԵՐՈՒ ԱՌԻՑԱՆՆԵՐԸ

ՅՈՒՂՈՒԱԾ 1.

Ֆրանսերէնի մէջ ածականներու ասիհանելի կամ բարդացական ձեւը կը կազմուի բաղդատականի (բարձր աստիճան) համար ածականէն առաջ առաջն ու գերադրականի (բարձրագոյն աստիճան) համար լեռ իգ. la plus (ամենէն) դըռելով, ինչպէս.

COMPARATIF — ԲԱՐԴԱՑԱԿԱՆ

grand մէծ, plus grand	}	առելի մէծ
իգ. grande plus grande		

beau գեղեցիկ plus beau } աւելի գեղեցիկ
հզ. belle plus belle }

SUPERLATIF — ԴԵՐԱԴՐԱԿԱՆ

le plus grand	{	մեծագոյնը, ամենէն մեծը
la plus grande		
le plus beau	{	գեղեցկագոյնը, ամենէն
la plus belle	}	գեղեցիկը

Sage ար. և իզ. իմաստուն. — Plus sage, աւելի իմաստուն, և la plus sage, ամենէն իմաստուն:

Haut, իզ. haute, բարձր. — Plus haut կամ haute աւելի բարձր և le plus haut կամ la plus haute, բարձրագոյնը, ամենէն բարձրը:

Doux, իզ. douce, քաղցր. — Plus doux կամ douce, աւելի քաղցր, և plus doux կամ la plus douce, ամենէն քաղցրը:

ԴԻՏՈՂ. — Գերադրականը իրմէ տուաջ ստացական ածական մը ունեցած ատեն՝ որոշեալ յօդը զանց կ'առնուի, ինչպէս. Mon plus jeune frère, ամենէն պայիկ եղայր:

30ԴՈՒԱԾ 2.

Վերոյիշեալ բարձրագոյն աստիճաններէն զառ՝ վրանականէնի մէջ կայ նաև նուազութեան աստիճան մը, որ կը կազմուի ածականէն տուաջ մոտ (պակաս, նուազ) կամ le moins, իզ la moins (նուազագոյնը, ամենէն նուազը) դրսելով, ինչպէս.

Laid իզ. laide ագեղ, moins laid կամ laide, նուազ ագեղ, le moins laid կամ la moins laide, ամենէն քիչ, նուազագոյն ագեղը.

Paresseux, իզ. paresseuse ծոց, moins paresseux

կամ paresseuse, նուազ ծոց, le moins paresseux կամ la moins paresseuse, ամենէն քիչ ծոցը :

30ԴՈՒԱԾ 3.

Հետեւեալ ածականներու բաղդասական և գերագրական ձեւերը անկանոն են.

Bon իզ. bonne լաւ, բարի, meilleur, meilleure լաւագոյն (փոխանակ plus hon կամ plus bonne ի) le meilleur, la meilleure լաւագոյնը (փոխանակ լե plus bon, la plus bonne ի) :

Mauvais, իզ. mauvaise (յոդի, լաւ նշանակութեամբ) pire (ար. և իզ.) աւելի յուի (փոխանակ լե plus mauvais կամ plus mauvaise ի), le pire, la pire յուագոյնը, վատթարագոյնը (փոխանակ լե plus mauvais, la plus mauvaise ի) :

Petit, իզ. petite (նուազ նշանակութեամբ) moindre (ար. և իզ.) աւելի քիչ, (փոխանակ լե plus petit կամ plus petit ի) le moindre, la moindre նուազագոյնը, ամենէն քիչը (փոխանակ լե plus petit կամ la plus petite ի) :

ԳԻՏՈՂ. — Այս վերջին երկու ածականները սկայն, երբ իրենց բա՛ն նշանակութեամբ գործածուած են (գիշ և վիժ), սովորական կամոնի համեմատ plus ով և le plus ով բաղդասական կամ գերագրական կ'ըլլան:

30ԴՈՒԱԾ 4.

Հաւասար յափ ցոյց տալու համար ածականէն տուաջ այսի նաև ետքը զամանական կամ գլուխացած կ'ըլլան:

Il est aussi grand que եղանակ մեծ է.
 mon frère
Je suis aussi fatigué ձեզի չոփ լողնած եմ.
 que vous

Բ Ա Ռ Ա Գ Ի Տ Ա Խ Թ Ի Ւ


L'abeille <i>իզ.</i> մեղուն	fidèle հաւասարիմ
le matin առաւառը	utile օգտակար
le soir լրիկունը	fertile բարեբեր
l'air <i>ար.</i> օդը	fort, forte զօրաւոր
le métal մետաղը	pesant,-te ծանր
la nature բնութիւնը	peuplé,-ée բազմամարդ
la bière գարեջուրը	encore առկաւին, ալ,
le ver à soie շերամը	դարձեալ
l'art <i>ար.</i> արուեստը	toujours միշտ
le fou յիմարը	ainé-ée անդրանիկ, երեց
quelquefois երբեմն	simple պարզ

ՀՐԱԴԱՐԱ 34

1.— L'Europe est plus petite que l'Asie.— La France est plus fertile que l'Allemagne.— L'abeille est l'insecte le plus utile.— Le sage est plus heureux que le fou.— L'or est le métal le plus pesant.— Ta robe est moins belle que la robe de ta sœur.— Mon voisin est un homme très fort, mais sa sœur n'est pas aussi forte que lui.— Son frère ainé est encore plus fort, mais son plus jeune frère est le plus fort.— Le chien est le plus fidèle de tous les animaux.

2.— Le cheval est moins haut que le chameau. Pendant l'hiver, les nuits sont plus longues que les jours.— Les chats sont moins fidèles que les chiens. Ces pommes sont meilleures que ces poires.— Mon frère est le meilleur élève de la classe.— Paris et Londres sont les villes les plus grandes et les plus peuplées de l'Europe.— Le vin est plus utile que la bière, mais l'eau est la plus utile.





ԳՐԱՏՈՒՆ Պ. ՊԱԼԵՆՑ

Զամանակաշրջաւ թիւ 20

Կ. ՊՈԼԻՍ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Առանց ուսուցչի կարգալ , գրել , և խօսիլ Գաղ . Անգղ . և Գերմ . լեզուները	
Ֆրանս . լեզու . Էմիլ-Օդո-Ռեզիստան , Ընթացք Ֆրանս . լեզուի	
Ա. Մաս , Քերական-Ընթերցարան	1.50
Բ. » Բառագիտութիւն . բառական թարգմ . , և քերականութիւն	4.-
Գ. » Թարգմ . , հրանանգ և քերականթ .	6.-
Դ. » Լրացուցիչ մասը	8.-
Եղինին բանալին	5.-
Անգղ . լեզու , Մուբառեան , Առաջնորդ Անգղ . լեզ . Ընթերց . և թրգմ . Ա . մաս	3.-
Եղինին Բ . մասը	5.-
Գերմ . լեզու Յ . Կ . Պ . գործնական ընթացք Գերմ . լեզուի I մաս	5.-
Քերականութիւն Գաղ . լեզ . Թօվիճեան	5.-
Քերականթ . Ֆրանս . Լեզուի ըստ Օլէնտօրֆի	10.-

Քիչ օրէն մամլոյ պիտի յանձնուին
Ա. Վանուրդ Վաճառականութեան
Լ. Առաջարական Նամականի Հայ . , Գաղ . , Անգղ .
և Գերմ . լեզուի :
Ա. Տամարակալութիւն և առեւարական գիտելիք :

ՀՀ Ազգային գրադարան



NL0230548

